


# Մահագրութիւն

ԼԵՒՈՆ Ս. ԽԱՉԻԿԵԱՆ

Կորուստներ կան, որոնց ահագնուրիւնը ժամանակը անկարող է սխողել։ Օրերը կու զան միայն յուշելու բէ ինչ անժամանակ պատահեցաւ այն, որուն ոչ ոք կը սպասէր, բայց մանաւանդ՝ ոչ ոք կը հաւատար։ Վարսուն չորս տարեկան հասակին՝ Ակադեմիկոս Լեւոն Ստեփանի Խաչիկեան երր կը գտնուէր զիտական ստեղծագործական իր ամենէն քեղուն տարիներուն մէջ, կը դառնայ ուշացած եւ անակնկալորէն ախտանանաչուած անրուժելի հիւանդուրեան մը զոհը, անակընկալի առաջ դնելով ամրող հայագիտական աշխարհը։

Անկոխ արահետներու յանդուզն հետախոյզ, Լեւոն Ս. Խաչիկեան իր ստեղծագործական կեանքի առաջին իսկ օրէն փորձեց նոր պատուհաններ քանալ հայագիտութեան հորիզոննին վրայ՝ նոր հետաքրքրութիւններ, նոր մօտեցում եւ նոր չափանիշներ ստեղծելու համար հայագիտութեան հետազոտութեանց նանապարհին։



Որքան հմուտ գիտնական, ուշադիր խուզարկու եւ համբերատար աշխատող, Լեւոն Ս. Խաչիկեան նոյնքան իմաստուն վարչագէտ էր եւ հեռատես դեկավար, որուն անմիջական եւ հոգատար հսկողութեան տակ, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանը շուրջ երեսուն տարի հասակ նետեց անխափան, եղաւ այն, ինչ որ է այսօր, դարձաւ համայն հայութեան սիրոյ ու գուրզուրանքին առարկայ, համաշխարհային նանաչումի արժանացած ձեռագրատուն-թանգարան, գիտահետազոտական հիմնարկ, Երեւանի վրայ բացուած լոյսի նոր աղբիւր:

Բայց եւ մա՛րդ էր Լեւոն Ս. Խաչիկեան: Բառին ազնուագոյն հասկցողութեամբ մարդ, որուն պայծառ ու անխառն հայեացք սեւեռած մնաց միայն բարիին ու գեղեցիկին, նշմարիտին եւ արդարին: Ան գիտէր արդար հացի պէս հասնիլ բոլորին՝ յանուն իրա՛ բարեկամութեան եւ անդաւանան գիտութեան: Բայց եւ գիտէր իր հեղինակաւոր եւ անզիջում խօսքը ըսել յանուն արդարութեան եւ իր ժողովուրդին անժամանցելի իրաւունքներուն:

Հայագիտական աշխարհին մէջ արձանագրուած իւրաքանչիւր նուանումին հետ ուրախացող մեծանուն գիտնականին սրտին այնքան մօտիկ էր նաև «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ը, որուն անսակարկ բաշալերողն ու մեծահոգի բննադատն էր ան աւելի քան տասնամեակ մը, բաղցրաժպիտ յուշելով իր կարծիքներն ու թելադրութիւնները, միաժամանակ՝ անձնապէս թերելով իր աշխատակցութիւնը, ու բաշալերելով ուրիշներ՝ որ ընեն նոյնը:

Մեծ է կորուստին մորմոքը: Կը մնայ ետին ձգուած գիտական ժառանգութեան բաշն ու կշիռը: Արդար վաստակ: Կը մնայ ապրող յուշ դարձած պայծառ մարդուն յիշատակը: Երջանիկ առանձնաշնորհում:

Ե.Հ.Ք.

## ԼԵՒՈՆ Ս. ԽԱՉԻԿԵԱՆ (1918-1982)

Լեւոն Ստեփանի Խաչիկեան ծնած է Երեւան, 1918 թ.ի Մայիսի 1-ին: 1935 թ.ին կ'աւարտէ Երեւանի Արովեանի անուան միջնակարգ դպրոցը, ու մուտք կը գործէ Երեւանի Պետական Համալսարան, որուն Պատմութեան Բաժանմունք՝ ընթացքը կ'աւարտէ 1940 թ.ին: 1941-1944 թթ.ուն՝ Համալսարանի ասպիրանդականի բաժնին մէջ՝ մեծանուն Հայագէտ Յակոբ Մանանդեանի ղեկավարութեամբ կը մասնագիտանայ-

Հայ ժողովուրդի միջնադարու պատմութեան եւ հայ մատենագրութեան բնագաւառներուն մէջ: 1945 թ.ին՝ «Եղիշէի «Արարածոց Մեկնութիւն»ը խորագրով իր աւարտաճառով պաշտպանելէ ետք կը ստանայ Պատմական Գիտութիւններու Թեկնածու կոչումը: 1941-1951 թթ.ուն՝ նախ իրեւ մատենագէտ, ապա՝ որպէս ձեռագիրներու բաժնի վարիչ, կը պաշտօնավարէ Մատենադարանին մէջ: 1951-1954 թթ.ուն՝ Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտին մէջ պաշտօնի կը կոչուի նախ իրեւ աւագ գիտաշխատող, եւ ապա՝ հրապարակումներու բաժնի վարիչ: 1954 թ.ին կը վերագառնայ Մատենադարան, այս անգամ ստանձնելու անոր տնօրէնութիւնը, զոր կը վարէ մինչեւ իր կեանքի վերջին օրերը: 1961 թ.ին՝ ԺԵ. Դարու հայ ժողովուրդի պատմութեան նուիրուած իր աւարտաճառով կը ստանայ Պատմական Գիտութիւններու Դոկտորի աստիճան: 1966 թ.ին ան կ'արժանանայ Փրոֆեսորի կոչումին: 1963 թ.ին կ'ընտրուի ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1971 թ.ին՝ իսկական անդամ:

Հակառակ իր պաշտօնին պահանջած վարչական ծանր պատասխանառութեան, Լ. Խաչիկեան հետեւղականօրէն կը շարունակէ գիտահետազօտական իր աշխատանքը, միաժամանակ ստանձնելով խմբագրական պաշտօններ, որոնց միջոցով ան իր գործնական մասնակցութիւնը կը բերէ հայագիտութեան արձանագրած նոր յաջողութիւններու իրականացման աշխատանքին: Իրեւ խմբագրական կազմի անդամ «Պատմա-Բանասիրական Հանդէս»ին (1958 թ., առաջին համարէն սկսեալ), «Հայ ժողովուրդի Պատմութիւն»ի ակադեմական ուժհատորեակին (եւ պատասխանառու խմբագիրը Դ. Հատորին), «Հայկական Սովետական Հանրագիտարան»ին (աշխատանքին ծրագրումի առաջին օրէն), «Արեւելեան Մատենագրութեան Յուշարձաններ»ուն (միութենական կարգի), ան իր բարեխիղճ ու բժախնդիր մասնակցութիւնը կը բերէ իրմէ պահանջուած բոլոր աշխատանքներուն մէջ: Ան նաեւ անդամ է ՍՍՀՄ Գիտութիւններու Ակադեմիայի Հնագրական թանձնաժողովին, եւ նախագահ «Դիւան Հայոց Պատմութեան» մատենաշարի խմբագրական մարմնին (մատենաշարի առաջին հատորը՝ «Դիւան Հայոց Պատմութեան, Նոր Շարք, Գիրք Առաջին, Ղուկաս Կարնեցի, Ա. Հտր., 1780-1785, Աշխատասիրութեամբ՝ Վարդան Գրիգորեանի, Երեւան, 1984»): Այս բոլորով մէկտեղ՝ Լ. Խաչիկեան 1956 թ.էն սկսած կը վարէ պատասխանառու խմբագիրի պաշտօնը «Բանբեր Մատենադարանի»ն, որուն տասնմէկ հատորները՝ 3-13 (1956-1980 թթ.) լոյս տեսած են իր անմիջական հսկողութեամբ:

Տակաւին՝ հասարակական կարգով՝ Լ. Խաչիկեան նախագահն է ՍՍՀՄ-իրան Բարեկամական Ընկերութեան Հայկական Բաժանմունքին, անդամ՝ Սփիլոքահայութեան Հետ Մշակութային Կապի Կոմիտէի

վարչութեան, եւ Արտասահմանեան Երկիրներու Հետ Մշակութային Կապի Հայկական Ընկերութեան նախագահութեան, երեւանի Քաղաքային Խորհուրդի երեսփոխան եւ Խորհուրդի Գործադիր Կոմիտէի անդամ:

Գիտահետազօտական, խմբագրական, վարչական ու հասարակական իր ծաւալուն գործունէութեան համար Լ. Խաչիկեան 1968թ.ին կ'արժանանայ ՀՍՍՀ Գիտութիւններու Վաստակաւոր Գործիչի Կոչումին, 1969թ.ին՝ ան կ'ըլլայ առաջին դափնիկիրը ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի բարձրագոյն գնահատանքին՝ «Մեսրոպ Մաշտոց»ի մրցանակին, իսկ 1978թ.ին՝ անոր կը շնորհուի «Ժողովուրդներու Բարեկամութեան Շքանշան»ը:

Պատմաբան եւ աղբիւրագէտ, Լ. Խաչիկեանի՝ հայ պատմագրութեան բերած մեծագոյն նպաստներէն մէկը կը հանդիսանայ անոր՝ նորանոր սկզբնաղբիւրներու յայտնաբերումն ու հրապարակումը: Այսպէս՝ ՅԱՂԱԳՍ ՏԱՐԵՄՏԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ («Գիտական ժողովածու», թիւ 1, Երեւան, 1941, էջ 151-169), ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑՈՒ «ՎԱՍՆ ԲԱՆԻՆ ՄԱՍԱՆՅ» ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ (1943), ԶԵՆՈՆԻ «ՅԱՂԱԳՍ ԲՆՈՒԹԵԱՆ» ԵՐԿԻ ՀԱՅԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ (1949), ԿՈՍԱՆԴԻՆ ԲԱՐՁՐԲԵՐԴՑՈՒ ԽՐԱՏԱԿԱՆ ԹՈՒՂԹԸ ԱՌԱՔՈՒԱԾ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ («Բանբեր Մատենադարանի», թիւ 4, 1958, էջ 267-284), ԵՐԶՆԿԱ ՔԱՂԱՔԻ «ԵՂԲԱՐՑ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ» ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ, 1280թ. («Բանբեր Մատենադարանի», թիւ 6, 1962, էջ 365-376), ԳՐԻԳՈՐ ՊԱՐԹԵՒԻՆ ՎԵՐԱԳՐՈՒԱԾ «ՀԱՐՑՈՒՄԸ», ՈՐՊէՍ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՐԱԽԱՅՐԻՔ (ԲՄ, թիւ 7, 1964, էջ 301-328), ՅԱԿՈԲ ԶՈՒՂԱՑԵՑՈՒ ԿՏԱԿԸ («Պատմա-Բանասիրական Հանդէս», 1966, թիւ 4, էջ 173-186), ՍԱՐԳԻՍ ԱԲԵԼԱՑԻ ՈՒՂԵԳՐՈՒԹԻՒՆԸ (ՊԲՀ, 1970, թիւ 3, էջ 125-148), ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆՑԱՑՏ ԷԶԵՐԻՑ |1. Ստեփանոս եւ Ներսէս Մեծոփեցիների ժամանակագրութիւնը: 2. Կիրակոս Ռշտունցու ժամանակագրութիւնը| (ՊԲՀ, 1972, թիւ 4, էջ 231-248):

Լ. Խաչիկեանի պատմա-բանասիրական հարցերու նուիրուած գիտական աշխատասիրութիւններէն՝ որոնք լոյս տեսած են հայագիտական մամուլի էջերուն մէջ, յիշենք՝ ԳԼՈՒՋՈՒ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵՒ ՆՐԱ ԱԻԱՐՏԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ («Երեւանի Պետական Համալսարանի Գիտական Աշխատութիւններ», թիւ 13, 1946, էջ 423-450), ԴԻԱՀԵՐՉՈՒՄԸ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (1947), ԵՐԶՆԿԱՑՈՒՄ 1280թ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆԸ («Տեղեկագիր», 1951, թիւ 12), ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՑՈՒՄ («Տեղեկագիր», 1954, թիւ 4, էջ 45-81), ՄԱՏԹԵՈՍ ԶՈՒՂԱՑԵՑՈՒ

ԿեԱՆՔՆ ՈՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ (ԲՄ, թիւ 3, 1956, էջ 57-84), ՃԴ-ԺԵ. ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ (ՊԲՀ, 1958, թիւ 1, էջ 110-134), ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳՐԵՐԻ ՄԷՋ ԵՒ ՆՐԱՆՑ ԱՂԲԻՒՐԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ (ԲՄ, թիւ 5, 1960, էջ 21-41), ՆՈՐ ՆԻՒԹԵՐ ՔԻԵՒԻ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԻ ՄԱՍԻՆ (1961), ՆԱԽԱՄԵՍԵՐՈՊԵԱՆ ԳՐԻ ՀԱՐՑԸ ԵՒ ՀՄԱՅԱԳՐԵՐԸ (ՊԲՀ, 1963, թիւ 4, էջ 145-158), ԷՉԵՐ ՀԱՄՇԻՆԱՀԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ («Բանբեր Երեւանի Համալսարանի», 1969, թիւ 2, էջ 115-144), ՍԻՒՆԵԱՑ ՕՐԲԵԼԵԱՆՆԵՐԻ ԲՈՒՐԹԵԼԵԱՆ ՃԻՒՂԸ (ԲՄ, թիւ 9, 1969, էջ 173-198), ՅԱԿՈԲ ՍԱՆԱՀՆԵՑԻ ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐ ԺԱ. ԴԱՐԻ (ԲԵՀ, 1971, թիւ 1, էջ 22-47), ՀԱՅ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՃԴ-ԺԸ. ԴԱՐԵՐՈՒՄ (ՊԲՀ, 1971, թիւ 2, էջ 23-44), ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԶՈՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ (ՊԲՀ, 1973, թիւ 3, էջ 27-51), ԱՐՏԱՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԾՈՐԾՈՐԻ ԴՊՐՈՑԸ (ԲՄ, թիւ 11, 1973, էջ 125-209), ՀԱՅԵՐԸ ՀԻՆ ՄՈՍԿՈՒԱՅՈՒՄ ԵՒ ՄՈՍԿՈՒԱ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱՅ (ԲՄ, թիւ 13, 1980, էջ 7-105), LE REGISTRE D'UN MARCHAND ARMENIEN EN PERSE, EN INDE ET AU TIBET (1682-1698), «Annales», P., 1967, No. 2:

Առանձին հատորներով լրյու տեսած Լ. Խաչիկեանի աշխատասիրութիւնները՝ ՓՈՔՔ ՀԱՅՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, Դ. ԴԱՐ (Երեւան, 1951), ՃԴ. ԴԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ (Երեւան, 1950), ԺԵ. ԴԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ, Ա. ՀՏԲ. (Երեւան, 1955), Բ. ՀՏԲ. (Երեւան, 1958), Գ. ՀՏԲ. (Երեւան, 1967), ՑՈՒՑԱԿ ԶԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ, Ա. ՀՏԲ., (Երեւան, 1965), Բ. ՀՏԲ., (Երեւան, 1970) [Հեղինակակից՝ Աս. Մնացականեան], ՑՈՎՀԱՆՆԵՒ ՔՈՆԵՑԻ, ՑԱՂԱԳՍ ՔԵՐԱԿԱՆԻՆ (Երեւան, 1977), ՑՈՎՀԱՆՆԵՒ ՏԵՐ-ԴԱՒԹԵԱՆ ԶՈՒՂԱՑՈՒ ՀԱՇՈՒԵՑՈՒՄԱՐԸ (Երեւան, 1984) [Հեղինակակից՝ Յ. Դ. Փափագեան]: Անոր գրչին կը պատկանի նաեւ՝ ՀԱՅԱՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՒ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԺԴ-ԺԵ. ԴԱՐԵՐՈՒՄ («Հայ ժողովրդի Պատմութիւն», Ակադ. Հրատ., Դ. Հոր., Երեւան, 1972, էջ 15-80) ուսումնասիրութիւնը:

Լ. Խաչիկեան կը մահանայ 1982 թ.ի Մարտի 12-ին, Երեւան:

**ՎԱԶԳԻՆ Ա. ՅԱԿՈԲԵԱՆ**  
 (1913-1982)

Վազգին Արտաշէսի Ցա-  
 կորեան ծնած է Լեռնադիւղ (ՀՍ-  
 ՍՀ-ի Ղուկասեան շրջան), 1913  
 թ.ի Փետրուարի 14-ին: Միջնա-  
 կարգ ուսումը կը ստանայ Լենի-  
 նականի մէջ: 1936-1941 թթ.ուն  
 կը հետեւի Երեւանի Պետական  
 Համալսարանի Պատմութեան Բա-  
 ժանմունքի դասընթացքներուն:  
 Ուսման ընթացքը աւարտելէ ետք  
 կը մեկնի Հոկտեմբերեանի շրջա-  
 նի Նալբանդեան գիւղը, ու տեղի  
 դպրոցին մէջ կը ստանձնէ ուսու-  
 ցիչի եւ տնօրէնի պաշտօն: Հա-  
 մալսարհային թ. Պատերազմի  
 պատճառով կը մեկնի ճակատ, ուր  
 1943 թ.ին կը վիրաւորուի ու կը  
 վերադառնայ Երկիր: 1944 թ.ին մուտք կը գործէ Երեւանի Պետական  
 Համալսարանի ասպիրանդականի բաժինը, ուր, 1948 թ.ին՝ մեծանուն  
 Հայագէտ Ցակոր Մանանդեանի ղեկավարութեամբ պատրաստած «Ա-  
 րիստոտելիին Վերագրուած Յաղագս Աշխարհի Աշխատութեան Հայ-  
 կական Թարգմանութեան Ընդարձակ Բնագիրը եւ Հայկական Մեկնու-  
 թիւնները» ուսումնասիրութեան Համար կը ստանայ Պատմական Գի-  
 տութիւններու Թեկնածու աստիճանը: Իսկ 1967 թ.ին՝ ան կ'արժանա-  
 այ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին, «Հայոց Կա-  
 նոնագիրքը»ի ուսումնասիրութեան եւ Հրատարակութեան Համար:

1947 թ.ին Վ. Ցակորեան պաշտօնի կը կոչուի Գիտութիւննե-  
 րու Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտին մէջ, ուր 1971 թ.էն  
 սկսած մինչեւ իր կեանքին վերջին օրերը կը վարէ Հայ Ժողովուրդի  
 Միջին Դարերու Պատմութեան Բաժնի վարիչի պաշտօնը: Վերոյիշեալ  
 իր պաշտօնավարութեան առընթեր, 1933 թ.էն սկսած՝ պարբերաբար  
 Հայ Ժողովուրդի պատմութիւն կը դասաւանդէ միջնակարգ դպրոցնե-  
 րու մէջ, իսկ 1969-1974 թթ.ուն՝ Կիրովականի Մանկավարժական ինս-  
 տիտուտին մէջ: 1972 թ.ին անոր կը չնորհուի Փրոֆեսորի կոչում: Իսկ



1974թ.ին ան կ'արժանանայ ՀՍՍՀ Գրտութիւններու Ակադեմիայի «Մեսրոպ Մաշտոց»ի անուան մրցանակին, «Կանոնագիրք Հայոց» աշխատասիրութեան համար:

Բարեխիղճ, բծախնդիր ու համբերատար աշխատող, պատմաբան ու աղքիւրագէտ Վ. Յակոբեան տասնամեակներու ընթացքին կը յաջողի երկու հազար հին ձեռագիր ուսումնասիրել, ու անոնց մէջէն հաւաքել, ընտրել ու հրատարակութեան պատրաստել հարիւրաւոր ժամանակագիրներ, յիշատակարաններ, կանոնագրեր ու փաստաթուղթեր, իւրաքանչիւր հրատարակութիւն օժտելով խորագին ուսումնասիրութեամբ ու մասնագէտի վայել գիտական ծանօթագրութիւններով:


Տասնամեակներու վրայ տարածուած Վազգէն Յակոբեանի հայագիտական վաստակը այժմ մեծ մասով ամփոփուած կը գտնենք առանձին հատորներու, ժողովածուներու եւ հայագիտական մամուլի մէջ: Այսպէս. ՄԱՆՐ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԺԳ-ԺԸ. ԴԴ. (Երեւան, Ա. Հար., 1951, Բ. Հար., 1956), ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ (Երեւան, Ա. Հար., 1964, Բ. Հար., 1971), ՀԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳՐԵՐԻ Ժէ. ԴԱՐԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ (Երեւան, Ա. Հար., 1974, Բ. Հար., 1978) [հեղինակակից՝ Աշոտ Յովհաննիսեան]: Պատրաստ է եւ շարքին Գ. Հատորը, իսկ Դ. եւ Ե. Հատորները լրացուցիչ աշխատանքով կը պատրաստուին հրատարակութեան: Վազգէն Յակոբեան հեղինակակից է ՀԱՅ ՈՒԽՍԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԼ ԺԸ. ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՄՆԱՄԵԱԿՈՒՄ աշխատասիրութեան Բ. Հատորի Ա. մասին, (Երեւան, 1964): Անոր գրչին կը պատկանին հայագիտական մեծ նշանակութիւն ունեցող փոքրածաւալ ուսումնասիրութիւններ, ինչպէս՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԼ ՈՒՔՐԱՀԻՆԱՑԻ ԵՒ ՈՒՔՐԱՀԻՆԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ եւ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԼ ՈՒՔՐԱՀԻՆԱՑԻ ԵՒ ՈՒՔՐԱՀԻՆԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ յօդուածները — Ուքրահինական եւ Հայ ժողովուրդների Պատմական Կապերը եւ Բարեկամութիւններ երկու հատորներու մէջ (ռուսերէն) —, ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉԻ ՆՈՐԱՅԱՑՏ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆ ԵՒ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆՆԸ («Տեղեկագիր», 1948, թիւ 10), ԱՆԱՆՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՅՈՒ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ»Ի ՀԱՄԱՌՕՏ ԿՄՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԸ («Տեղեկագիր», 1949, թիւ 7), ՄԱՐՏԻՐՈՍ ԵՐՉՆԿԱՑՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԵՐԼ («Տեղեկագիր», 1957, թիւ 6), ԴԱԻԻԹ ՔՈԲԱՅՐԵՑՈՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆ, ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԲՈՑՍԵՐԻ ՍԵԼԵԿՑԻԱՑ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ եւ այլ ուսումնասիրութիւններ: Իսկ շարք մը աշխատասիրութիւններ ու յօդուածներ ցարդ կը մնան անտիպ:

Վազգէն Յակոբեան կը մահանայ 1982թ.ի Մայիսի 6-ին, Երեւան:

**ԱՐՏԱՇԵՍ Բ. ԿԱՐԻՆԵԱՆ**  
**(1886-1982)**

Արտաշես Բալասիի Կարինեան (Գաբրիէլեան) ծնած է Պաքու, 1886 թ.-ի Նոյեմբերի 24-ին։ 1905 թ.-ին կ'աւարտէ ծննդավայրի միջնակարգ դպրոցը ու կ'անցնի թեթերսպուրկ, ու մուտք կը գործէ տեղւոյն համալսարանի իրաւարանական Բաժանմունքը, որուն ընթացքը կ'աւարտէ 1910 թ.-ին։ Ապա կը վերադառնայ Պաքու, եւ սակայն քաղաքական պատճառներով կը դատապարտուի հեռանալ քաղաքէն։ 1918 թ.-ին Ա. Կարինեան կրկին կը վերադառնայ Պաքու։ Ապա կ'անցնի Մոսկուա, ուր աշխատանքի կը կոչուի Ազգութիւններու Կոմիտարիատի Հայկական Գործերու Կոմիսարիատի բաժնի վարիչի պաշտօնով։ Այստեղ ան միաժամանակ կը խմբագրէ «Կոմինիստ» ամսագիրը եւ «Կարմիր Դրոշակ» թերթը։ Ապա՝ 1924 թ.-ին կը հաստատուի Երեւան, ուր մինչեւ 1930 թ. կը ստանձնէ պետական մէկէ աւելի պատասխանատու պաշտօններ։ 1929-1930 թթ.-ուն կը խմբագրէ «Անդրկովկասի Ժողովրդական Տնտեսութիւն» (ռուսերէն) եւ «Նոր Ուղի» պարբերականները։ 1941 թ.-էն սկսած, Ա. Կարինեան ամբողջապէս կը նուիրուի գիտական աշխատանքի։ 1943 թ.-ին պաշտօնի կը կոչուի Գիտութիւններու Ակադեմիայի Գրականութեան ինստիտուտին մէջ՝ իրբեւ աւագ գիտաշխատող, ուր ապա իրեն կը վստահուի բաժնի վարիչի պաշտօնը։ 1956 թ.-ին կ'ընտրուի Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի ակադեմիկոս։ 1960-1963 թթ.-ուն կը վարէ Ակադեմիայի Հասարակական Գիտութիւններու Բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի, իսկ 1963-1965 թթ.-ուն՝ Ակադեմիայի փոխ նախագահի պաշտօնները։

Հասարակական ու գիտական իր ծառայութիւններուն համար Ա. Կարինեան կը պարգևւատրուի «Լենին»ի, «Հոկտեմբերեան Յեղափոխութեան», «Աշխատանքային Կարմիր Դրոշ»ի շքանշաններով, իսկ 1976 թ.-ին, ան կ'արժանանայ «Սոցիալիստական Աշխատանքային Հերոս» կոչումին։



Հարուստ է Ա. Կարինեանի գրականագիտական, պատմագրական ու մատենագիտական վաստակը։ Առանձին հատորներով լոյս տեսած են անոր՝ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (1906), ԻՄԲԵՐԻԱԼԻՍԱԼԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ (Երեւան, 1924), ՍՏԵՓԱՆ ՇԱՀՆՈՒՄԵԱՆ (Երեւան, 1925), ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ 1905-ԻՆ (Երեւան, 1927), ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆՆ ԵՒ ԺԹ. ԴԱՐԻ 60-ԱԿԱՆ ԹԹ. ՈՒ ՌՈՒՍ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ (Երեւան, 1949), ԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԴՆԵՐ (Երեւան, 1955), ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ (Երեւան, Ա. Հոր., 1956, Բ. Հոր., 1960), ԳՐԱԿԱՆ-ՔՆՆԱԴԱՍԱԿԱՆ 80ԴՈՒԱԾՆԵՐ (Երեւան, 1962), 80ՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (Երեւան, 1971), ԵՂԻՇՔ ԶԱՐԵՆՑ (Երեւան, 1972), ԺՈՂՈՎՌԻՐԴՆԵՐԻ ԵՂԲԱՑՐՈՒԹԵԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈՑ (Երեւան, 1976), ՄԵՇ ՀՈՒՄԱՆԻՍ-ԳՐՈՂ ՑԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԸ (Երեւան, 1979) աշխատափութիւնները։

Արտաշէս Կարինեան կը մահանայ 1982 թ.ի Մայիսի 29-ին, Երեւան։

### ՊԵՐՃ Ֆ. ՍԱՊՊԱՂԵԱՆ (1918-1982)

Պերճ Ֆարեսի Սապպաղեան ծնած է Հալէպ, 1918 թ.ի 0-գուստոսի 18-ին։ Ան իր նախակրթութիւնը կը ստանայ Հալէպի Ազգային Հայկագեան Վարժարանին մէջ, իսկ միջնակարգ ուսումը՝ տեղւոյն Ֆրեր Մարիսթներու դպրոցին մէջ։ Տարի մը Հայկացեանի մէջ Փրանսերէն լեզու դասաւանդելէ ետք, կը նետուի առեւտրական ասպարէզ, եւ պաշտօնի կը կոչուի «Էֆրիքըն Իսթըրն» ընկերութեան մէջ։ Իր ասպարէզի գծով ան կը հետամտի բարձրագոյն ուսման, Լոնտոնի մէջ հետեւելով առեւտրական եւ օրէնսդրական դասընթացքներու։ Ապա՝ Հալէպի մէջ կը հիմնէ իր սեփական առեւտրական գրասենեակը, որուն տնօրէնի պաշտօնը կը վարէ միաժամանակ։



Անկախ իր ընտրած ասպարէզէն, Պերճ Սապաղեան կանուխէն հետաքրքրութիւն կը ցուցաբերէ դրամագիտութեան եւ պատմագիտութեան հանդէպ: Ինքնաշխատութեամբ, կամ մասնաւոր ուսուցիչներու հսկողութեամբ՝ հայերէնի կողքին ան կը տիրապետէ արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն լեզուներուն, ինչպէս նաեւ կը ծանօթանայ հին ասորերէնին: Տարի մը կը խմբագրէ Հալէպի «Եփրատ» օրաթերթը: Դեռ երիտասարդ, կ'աշխատակցի Արտաւագդ Արք. Սիւրմէեանի աշխատասիրած «Պատմութիւն Հալէպի Հայոց» եռահատոր երկին՝ անգլերէն լեզուէ թարգմանութիւններ կատարելով հեղինակին համար: Ժամանակի ընթացքին սակայն ան իր հմտութիւնը կը խորացընէ դրամագիտութեան մէջ, դառնալով Մերձաւոր Արեւելքի, ու յատկապէս արաբական աշխարհի այդ մարզին ծանօթ ու փնտռուած մասնագէտներէն մէկը: Աշխոյժ մասնակցութիւն բերելով մէկտեղ հալէպահայ մշակութային կեանքին, որուն մղիչ ու զեկավար ուժերէն մէկն է ան քառասունական եւ յիսունական թուականներուն, միաժամանակ կը հանդիսանայ հայ-արաբ մշակութային գործակցութեան գլխաւոր օղակներէն մէկը: Անդամ՝ Սուրիոյ Հնագիտական Ընկերակցութեան, մաս կը կազմէ անոր վարչութեան, մինչեւ վերջ մնալով այդ մարմնին նախաձեռնող ու գործոն անդամներէն մէկը:

Հակառակ իր կուտակած գիտական մեծ պաշարին, բծախնդիր ու զուսպ՝ Պերճ Սապաղեան կը մնայ ժլատ գրիչի տէր մարդ: Սակայն եթէ գիրի ճամբռով գիտական-ստեղծագործական իր խօսքը կը մնայ սահմանափակ էջերու մէջ, բանաւոր կերպով սակայն՝ ան տարբեր ծաւալ ու տարողութիւն կ'ունենայ: Սուրիոյ Հնագիտութեան Ընկերակցութեան նախագահ Սաատ Քառաբիպի վկայութիւնը լաւագոյն գրաւականն է վերոյիշեալ իրողութեան. Պերճ Սապաղեան «Հնագէտ էր եւ հմուտ մասնագէտ դրամագիտութեան: Հալէպ քաղաքը, աւաղ, կորսնցուց իր լաւագոյն աղբիւրը, որուն կը դիմէին բոլոր անոնք, որոնք լուսաբանութեան պէտք ունէին»:

Պերճ Սապաղեանի թիւվ սակաւ դրամագիտական յօդուածները գլխաւորաբար կը մնան «Հայկագեան Հայագիտական Հանդէս»ի եւ Հալէպի «Գեղարդ—Սուրիահայ Տարեգիրք»ի էջերուն մէջ:

Պերճ Սապաղեան կը մահանայ 1982 թ.ի Յուլիսի 12-ին, Հալէպ:

## ՆՇԱՆ Յ. ՄՈՒՐԱՏԵԱՆ (1908-1982)

Նշան Յակոբի Մուրատեան ծնած է Մարգարա (ՀՍՍՀ-ի Հոկտեմբերեանի շրջան), 1908 թ.ի Մայիսի 1-ին։ Ան իր միջնակարգ ուսումը կը ստանայ Երեւանի Կրուպսկայայի անուան դպրոցին մէջ, որուն ընթացքը կ'աւարտէ 1926 թ.ին։ 1929-1932 թթ.ուն իրբեւ հայերէն լեզուի ուսուցիչ կը պաշտօնավարէ Վարդենիսի եւ Կամոյի շրջաններու դպրոցներուն մէջ։ 1933-1945 թթ.ուն՝ իրբեւ գիտաշխատող պաշտօնի կը կոչուի Երեւանի Գրականութեան Թանգարանին մէջ։ 1944 թ.ին՝ հեռակայ կարգով, ան կ'աւարտէ Երեւանի Խաչատրու Արովեանի անուան Մանկավարժական ինստիտուտը։ 1947-1953 թթ.ուն կը վարէ Երեւանի Գարբիէլ Սունդուկեանի անուան Թատրոնի Գրական Բաժնի վարիչի պաշտօնը, ապա՝ «Հայֆիլմ» հիմնարկին մէջ կը ստանձնէ խմբագրի աշխատանք։ 1965 թ.ին՝ «Յովհաննէս Յովհաննիսեանի Արուեստը» խորագրով իր թեզի պաշտպանութենէն ետք կը ստանայ Բանասիրական Գիտութիւններու Թեկնածու աստիճանը։ 1967 թ.էն ըսկած՝ իրբեւ աւագ գիտաշխատող կը պաշտօնավարէ ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի Արուեստի ինստիտուտին մէջ։ 1976 թ.ին կը պաշտպանէ «Արովեանի Պոէտիկան» վերնագրով իր աւարտաճառը ու կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին։

Գիտական-ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, Ն. Մուրատեան իր մասնակցութիւնը կը բերէ Միքայէլ Նալբանդեանի երկերու լիակատար ժողովածուի (1940-1947 թթ.) եւ Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու լիակատար ժողովածուի (1964-1968 թթ.) ակադեմական հրատարակութիւններուն։ Ան նաեւ իր մասնակցութիւնը կը բերէ Շէյքսպիրի ու անոր մասին՝ վերջին տասնամեակներուն Հայաստանի մէջ հրատարակութեան պատրաստուած բոլոր հատորներու խըմբագրութեան ու հրատարակութեան աշխատանքներուն։



Ն. Մուրատեանի աշխատասիրութիւններէն առանձին հատորով լոյս տեսած են. ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ (Երեւան, 1954), ԱՐՄԵՆ ԱՐՄԻՆԵԱՆ (Երեւան, 1959), ՅՈՎՃԱՆՆԻԿՍ ՅՈՎՃԱՆՆԻՍԵԱՆԻ ԱՐՈՒԵՍՏ (Երեւան, 1964), ԱԲՈՎԵԱՆԻ ՊՈԼՏԻԿԱՆ (Երեւան, 1979), ՆԱԼԲԱՆԴԵԱՆ, ԿԵԱՆՔԸ ԵՒ ԳՈՐԾԸ (Երեւան, 1980): Երմէ անտիպ կը մնան շէյքսպիրագիտական երկու հատորներ՝ «Շէյքսպիրի Կեանքն ու Գործը» եւ «Շէյքսպիրի Տիպերի Հանրագիտարանը»:

Ն. Մուրատեան կը մահանայ 1982 թ.ի Յուլիսի 27-ին, Երեւան:

### ՍԻՍԱԿ Յ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ (1905-1982)

Սիսակ Յակոբի Վարժապետեան ծնած է Մարաշ, 1905 թ.ին: Համաշխարհային Ա. Պատերազմին՝ թուրքերու կողմէ հայոց դէմ գործադրուած կոտորածի ու հալածանքի օրերուն, 1915 թ.ին, կ'ապաստանի Թափիլէ, ապա Քերեկ (Յորդանան), ուր կը մնայ մինչեւ զինադադար, երբ կ'անցնի Լիբանան, ու ուժք կը դնէ ճըպէյլի Ամերիկեան նպաստամատոյցի Որբանոցը, ուր եւ կը ստանայ նախակրթութիւնն ու միջնակարգ ուսումը: Մասնագիտական բարձրագոյն ուսման համար մուտք կը գործէ Պէյրութի Ամերիկեան Համալսարան, որուն Առեւտրական Գիտելիքներու Բաժանմունքին դասընթացքը կ'աւարտէ 1929 թ.ին: Երկար տարիներ Պէյրութի մէջ միջազգային քարիւղի ընկերութեան մը մէջ իր պաշտօնավարութեան շրջանին՝ միաժամանակ ուսուցչական պաշտօն կը վարէ քաղաքի հայկական երկրորդական վարժարաններուն մէջ (մասնաւորաբար Հայ Աւետարանական Գոլէճի)՝ դասաւանդելով առեւտրական գիտելիքներ, սղագրութիւն ու մեքենագրութիւն: 1960-ական թթ.ուն՝ Պէյրութի մէջ կը հաստատէ Առեւտրական Գիտելիքներու իր սեփական դպրոցը, զոր ճեռնհասութեամբ կը վարէ աւելի քան տասնամեակ մը:



Ասպարէզին ճամբով իր տարած գործունչութեան առընթեր, Ս. Վարժապետեան գործօն մասնակցութիւն կը բերէ պէյրութահայ գաղութի ազգային, հասարակական ու գրական կեանքին: Ան կը հանդիսանայ հիմնադիրներէն մէկը Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան, ինչպէս նաև «Միածն» գրական ամսաթերթին (1939-1949 թթ.), որուն պաշտօնական արտօնատէրն է ան: Գրական իր հետաքրքրութիւնը բանաստեղծութիւններու ճամբով արտայայտելով հանդերձ, կը նուիրուի թարգմանչական աշխատանքի, արար եւ լիբանանցի մեծանուն գրողներու կեանքն ու գործերը Հայ ընթերցողներուն ներկայացընելու մտահոգութեամբ: Այս գծով կը հրատարակէ՝ ՃՊԱՆ ԽԱԼԻԼ ՃՊՐԱՆ (Պէյրութ, 1966), ԱՊՈՒ ԱԼԱ էլ ՄԱԱՐԻ (Պէյրութ, 1972), ՄԻՔԱԼՅԻԼ ՆԱՅԻՄԻ (Պէյրութ, 1979) հատորները: Սակայն Ս. Վարժապետեանի ուշադրութիւնը գլխաւորաբար կը կեղծոնանայ լիբանանի ու լիբանանահայ գաղութի պատմութեան, որուն սերտողութեան ու նիւթերու մէկտեղումին կը նուիրէ ամբողջ տասնամեակներ: 1933 թ.-ին թարգմանաբար լոյս կ'ընծայէ Խսկէնտէր Արգարիսի «Սարսափներու Գիրքը», նուիրուած՝ 1860-ական թթ.-ու Լիբանանի ներքին խռովութիւններուն: Խսկ 1950-ական թթ.-էն սկսած յաջորդաբար լոյսին կու գան լիբանանահայ գաղութին նուիրուած անոր հինգ հատորները: ՀԱՅԵՐԼ Լիբանանի Մէջ, Ա. ՀՏԲ., Պատմութիւն լիբանանահայ Գաղութի՝ Հնագոյն Դարերէն Մինչեւ Ա. Ընդհ. Պատերազմին Վերջաւորութիւնը (Պէյրութ, 1951, թ. տպագրութիւն՝ Պէյրութ, 1982), ՀԱՅԵՐԼ Լիբանանի Մէջ, Համրազիտարան լիբանանահայ Գաղութի 1920-1980, թ., գ. ՀՏԲ. (Պէյրութ, 1981), Դ., Ե. ՀՏԲ. (Պէյրութ, 1983), THE ARMENIANS (Chicago, 1977).

Վերջին տարիներուն, արդէն հանգստեան կոչուած, ան յաճախ կ'այցելէ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր հաստատուած էին իր զաւակները:

Ս. Վարժապետեան կը մահանայ 1982 թ.-ի Սեպտեմբերի 14-ին, Մուսսթըր (Խնախանա, ԱՄՆ):

**ԱԼԵՔՍԱՆԴՐ Ա. ՍԱՀԻՆԵԱՆ**  
**(1910-1982)**

Ալեքսանդր Արամի Սահինեան ծնած է Վարդաղբիւր (Լոռի շրջան), 1910 թ.ի Յուլիսի 15-ին: Թիֆլիսի 76-րդ հայկական միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք, 1926-1930 թթ.ուն՝ ուսուցչական պաշտօնով կը մեկնի թումանեանի շրջանի Ճոճկան գիւղը: 1930 թ.ին մուտք կը գործէ Երեւանի նորաբաց Շինարարական (Հետագային՝ Պոլիտեխնիկական) ինստիտուտի Ճարտարապետութեան Բաժանմունքը: 1937 թ.ին, ուսման ընթացքը աւարտելէ ետք պաշտօնի կը կոչուի «Հայպետնախագիծ» հիմնարկին մէջ: Համաշխարհային Բ. Պատերազմի

տարիներուն, 1942 թ.ին կը մեկնի ճակատ: Կոիւներու ընթացքին կը վիրաւորուի ու երկիր կը վերադառնայ 1943 թ.ին: Նոյն տարին իսկ կ'ընդունուի ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի ասպիրանտականի բաժինը: 1952 թ.ին՝ պաշտպանելէ ետք «Քանազի Բազիլիկայի Ճարտարապետութիւնը» խորագրով իր աւարտածառը, կ'արժանանայ Ճարտարապետական Գիտութիւններու Թեկնածուի աստիճանին: 1953 թ.ին կը նշանակուի ԳԱ Արուեստի Ինստիտուտի Ճարտարապետութեան գիտաշխատող, իսկ 1958 թ.էն սկսած՝ նոյն բաժնի վարիչ, պաշտօն, զոր կը վարէ մինչեւ վերջ:

Գիտական-Հետազոտական իր աշխատանքին զուգահեռ, ասպարէզային կեանքի ամբողջ տեւողութեան՝ Ա. Սահինեան կը զբաղի հայ ճարտարապետութեան կարեւորագոյն կոթողներու պեղումներով (կջմիածնի Մայր Տաճար, Զովունի), ու կը յաջողի բացայայտել այդ կառոյցներուն իւրայատկութիւնները: Անոր ուշադրութիւնը սեւեռած կը մնայ հայ ճարտարապետութեան երկու քնագաւառներու վրայ. Հայաստանի վաղ քրիստոնէական բազիլիկաները, եւ Հայաստանի նախաքրիստոնէական ճարտարապետութիւնը:



Ա. Սահինեան՝ տարիներ շարունակ, իրբեւ Հայաստանի Յուղագութեան Պահպանութեան եւ Վերականգնութեան Գիտամեթոտական Խորհուրդի, ինչպէս եւ էջմիածնի Մայր Տաճարի Ճարտարապետա-շինարարական Ժողովի անդամ, իր մասնակցութիւնը կը բերէ բազմաթիւ յուշարձաններու վերականգման նախագիծերու քըն-նարկման ու վերակառուցման աշխատանքին:

Ա. Սահինեանի ճարտարապետական ասպարէզին «սիրանքը» կը հանդիսանայ Գառնիի հեթանոսական տաճարի ամբողջական վերա-կանգնութին համար իր պատրաստած նախագիծը, ու այդ նախագի-ծով՝ անոր վերականգման իրականացումը, որուն համար ամբողջ տա-սը տարիներ կը նուիրաբերէ իր կեանքէն: Այդ մեծագոյն իրագործման համար, 1975 թ.ին, Ա. Սահինեան կ'արժանանայ Հայաստանի Հանրա-պետութեան Պետական Մրցանակին:

1961 թ.ին Ա. Սահինեան կ'արժանանայ Հայկական ՍՍՀ Ար-ուեստի Վաստակաւոր Գործիչի կոչումին: Ան նաեւ պարգեւատրուած է «Հայրենական Պատերազմի Ա. Աստիճան»ի եւ «Պատուոյ Նշան» շքա-նշաններով:

Շուրջ երեսուն հինգ տարիներու գիտահետազօտական իր գոր-ծունէութեան ընթացքին, Ա. Սահինեան՝ հայ ճարտարապետութեան ժառանգութեան ուսումնասիրութեան կը նուիրէ աւելի քան յիսուն աշխատասիրութիւններ, որոնք գլխաւորաբար կը մնան հայագիտական մամուկի էջերուն մէջ: Առանձին հատորով լոյս տեսած են՝ ՔԱՍՍԱՂԻ ԲԱԶԻԼԻԿԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1955), ԳԱՐՆԻԻ ԵՒ ԳԵՂԱՐԴԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՅՈՒՆԱՐՁԱՆՆԵՐԸ (Երեւան, 1969), ԳԱՐՆԻ-ԳԵՂԱՐԴ (Երեւան, 1978) երկասիրութիւնները, իսկ իր մահէն ետք կը հրատարակուի կոթողական իր աշխատասիրութիւնը՝ ԳԱՐՆԻԻ ԱՆՏԻԿ ԿԱՌՈՅՑՑՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1983): «Ակնարկ Հայ Ճարտարապետութեան Պատմութեան» (Ե-րեւան, 1964) հատորին մէջ, Ա. Սահինեանի գրչին կը պատկանին ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՍՏԱ-ԿԱՐԳԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ (էջ 49-72) եւ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱ-ՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՎԱՂ ՖԷՌԴԱԼԻՉՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ (էջ 75-126) խորագրուած երկրորդ եւ երրորդ գլուխները: Իսկ տակաւին անտիպ կը մնայ ԷջՄԻԱԾԻՆ խորագրուած աշխատասիրութիւնը, ուր հեղինակը համատեղած է տարիներու իր հետազօտութեանց արդիւնքները:

Ա. Սահինեան կը մահանայ 1982 թ.ի նոյեմբերի 4-ին, Երեւան:

**ՇԱՏՈՒՐ Պ. ԱՂԱՅԵԱՆ**  
**(1911-1982)**

Մատուր Պաւելի Աղայեան  
 ծնած է Գանձակ նահանգի Փիփ  
 գիւղը, 1911 թ.ի Դեկտեմբերի  
 30-ին։ Ան իր նախակրթութիւնը  
 կը ստանայ Շամիորի շրջանի  
 Մարտունի գիւղը, ուր 1917 թ.էն  
 սկսած բնակութիւն հաստատած  
 էին Աղայեանները։ 1930 թ.ին,  
 աւարտելէ ետք Կիրովապատի  
 Հայկական Մանկավարժական Ու-  
 սումսարանը, յաջորդ մէկ քանի  
 տարիներուն, հայրենի Արցախի  
 մէջ ան կը նուիրուի ուսուցչական  
 ասպարէզի։ 1933 թ.ին մուտք կը  
 գործէ Մոսկուայի Զերնիշեւսքիի  
 անուան Պատմափիլիսոփայու-  
 թեան-Գրականութեան ինստի-  
 տութը, որուն Պատմութեան Բաժանմունքին ընթացքը կ'աւարտէ 1937  
 թ.ին, միաժամանակ՝ հետեւելով ու աւարտելով Երեւանի Հեռակայ  
 Մանկավարժական ինստիտուտի Պատմութեան Բաժանմունքի դասըն-  
 թացքը։ 1937-1938 տարեշրջանին, Ս. Աղայեան կրկին կ'անցնի ման-  
 կավարժական աշխատանքի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Պաքուի մէջ, ըս-  
 տանձնելով ուսուցչական ու կրթական-վարչական զանազան պաշտօն-  
 ներ։ 1938-1941 թթ.ուն ան կը հետեւի Մոսկուայի Լոմոնոսովի անուան  
 Համալսարանի ասպիրանդուրայի դասընթացքներուն, ուր եւ 1941  
 թ.ին կը պաշտպանէ իր աւարտաճառը՝ ստանալով Պատմական Գի-  
 տութիւններու Թեկնածու աստիճանը։ 1941-1948 թթ.ուն Պաքուի մէջ  
 ան կը ստանձնէ Լենինի անուան Մանկավարժական ինստիտուտի  
 Հայկական Բաժնի տնօրէնի պաշտօնը, կը գասախոսէ Կիրովի անուան  
 Համալսարանին մէջ եւ Ազրպէջանական ՍՍՀ Գիտութիւններու Ա-  
 կագեմիայի Պատմութեան ինստիտուտին մէջ կը վարէ աւագ գիտաշ-  
 խատողի եւ գիտական քարտուղարի պաշտօնները։ 1948 թ.ին, Մոս-  
 կուայի Լոմոնոսովի անուան Համալսարանին մէջ կը պաշտպանէ «1870  
 թ. Գիւղացիական Ռեֆորմը Աղբբեջանում» խորագրով իր աւարտա-  
 ճառը ու կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստի-  
 ճանին։



1948թ.-ին Ռ. Աղայեան Պաքուէն կը տեղափոխուի Երեւան, ու կը նշանակուի Հայկական ՍՍՀ Գրտական Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի Սովետական Հասարակարգի Պատմութեան Բաժնի վարիչ, միաժամանակ դասաւանդելով Երեւանի Պետական Համալսարանի եւ Խաչատուր Աբրովեանի անուան Մանկավարժական ինստիտուտին մէջ։ 1949-1951 թթ.-ուն կը ստանձնէ «Տեղեկագիր Հասարակական Գրտութիւնների» ամսաթերթի պատամիանատու խմբագիրի պաշտօնը։ 1950 թ.-ին անոր կը շնորհուի Փրոֆեսորի կոչում։ Նոյն թ.-ին Կ'ընտրուի Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։ 1954-1961 թթ.-ուն ան կը վարէ ՀՍՍՀ ԳԱ Պատմութեան ինստիտուտի նոր Պատմութեան Բաժինը։ 1961-1968 թթ.-ուն կը վարէ ՍՄԿԿ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի Հայկական Բաժանմունքի տնօրէնի պաշտօնը։ 1968 թ.-ին Կ'ընտրուի ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս եւ Ակադեմիայի Հասարակական Գիտութիւններու Բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1968-1972 թթ.-ուն կը վերստանձնէ «Լրաբեր Հասարակական Գրտութիւնների» (Նախապէս՝ «Տեղեկագիր») պատասխանատու խմբագիրի պաշտօնը։ 1979 թ.-էն մինչեւ իր մահը Ռ. Աղայեան կը վարէ Երեւանի Պետական Համալսարանի Կուսակցութեան Պատմութեան Ամբիոնը։

Հայ ժողովուրդի նոր ու նորագոյն շրջանի մասնագէտ, Սատուր Աղայեան հեղինակ՝՝ գրուած հայերէն եւ ռուսերէն լեզուներով, շուրջ երեսուն մենագրութիւններու, որոնք լոյս տեսած են առանձին հատորներով, ու մօտ երկու հարիւր փոքրածաւալ ուսումնասիրութիւններու, որոնք կը մնան հայագիտական մամուլի էջերուն մէջ։ Ա. Սատուրեանի մենագրութիւններէն յիշենք. Ռեհուլիթիթիւն ՇԱՐԺՈՒՄ-ՆԵՐԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1905-1907 թթ. (Երեւան, 1955), ՀՈԿՏԵՄ-ԲԵՐԵԱՆ ՌԵՒԼԻԹԻՑԻԱՆ եի ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ (Երեւան, 1957), ՌԻՐՈՒԱԳԾԵՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, ՊՐԱԿ 3, 1935-1945 (Երեւան, 1960), [ՀԵՂԻՆԱԿԱԿԻՑ՝ Ե. Մ. Խալեյեան], ՀԱՅ եի ԱԴՐԲԵԶԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՐԱՒՄԲԱԿԱՄՈՒԹԻՒՆՆԵՐԼ (Երեւան, 1961), ԱՐԵԱՒԻՐ ՄԵԼԻՔԵԱՆ (Երեւան, 1969), ՄԵԾ ՀՈԿՏԵՄԲԵՐԼ եի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ (Երեւան, 1977), ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՐԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ — Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին Միանալու 150-ամեակին — (Երեւան, 1981), ՀՈԿՏԵՄԲԵՐԼ եի ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՑԱՐԸ (Երեւան, 1982)։ Ռ. Աղայեան ծաւալուն մասնակցութիւն ունի նաեւ Հայ ժողովրդի Պատմութիւն-ի ակադեմական հրատարակութեան ութհատորեակի Ե., Զ. եւ կ. Հատորներու հեղինակութեան գործին մէջ։

Ռ. Աղայեան կը մահանայ 1982թ.-ի Դեկտեմբերի 3-ին, Երեւան։

**ՀԱՅԿ Գ. ՄԵԼՔՈՆԵԱՆ**  
**(1925-1983)**

Հայկ Գրիգորի Մելքոնեան  
 ծնած է Հալէպ (Սուրբիա), 1923  
 թ.-ի Դեկտեմբերի 25-ին։ Նախա-  
 կրթութիւնը կը ստանայ բնակա-  
 վայրի Ազգային Հայկագեան  
 Վարժարանին մէջ, զոր կ'աւարտէ  
 1936-ին։ 1937-1942 թթ.-ուն ան իր  
 ուսումը կը շարունակէ Երուսա-  
 ղէմի Ժառանգաւորաց դպրոցին  
 մէջ, իսկ 1943 թ.-ին մուտք կը  
 գործէ Երուսաղէմի Հոգեւոր Ճե-  
 մարանը, որուն ուսման ընթացքը  
 կ'աւարտէ 1945 թ.-ին։ 1946 թ.-ին՝  
 ծնողներուն հետ ան կը գաղթէ  
 Հայաստան, ուր առաջին երեք  
 տարիներուն՝ 1946-1949 թթ.,  
 իրեւ ուսուցիչ կը պաշտօնավարէ  
 Երեւանի Յակոբ Յակոբեանի անուան դպրոցին մէջ, դասաւանդելով  
 անգլերէն լեզու։ 1946 թ.-ին, միաժամանակ կը սկսի հետեւիլ Համա-  
 լսարանական ուսման, արձանագրուելով Երեւանի Պետական Համա-  
 լսարանի Բանախիրական Բաժնումունքի դասընթացքներուն։ Համա-  
 լսարանի ընթացքը աւարտելէ ետք՝ 1959-1962 թթ.-ուն, Հ. Մելքոնեան  
 մուտք կը գործէ Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան ինս-  
 տիտուտի ասպիրանտական բաժինը, ու ժամանակի մը համար կը մեկնի  
 Լենինկրատ, նշանաւոր ասորագէտ Ն. Վ. Պիգուկեւսկայայի ղեկա-  
 վարութեամբ կատարելագործելու իր մասնագիտութիւնը։ 1964 թ.-ին,  
 պաշտպանելէ ետք «Հայ-Ասորական Յարաբերութիւնները Գ-Ե Դարե-  
 րում» իրորագրուած իր թեղը, ան կը ստանայ Պատմական Գիտութիւ-  
 ներու թեկնածու աստիճանը։ 1962 թ.-էն սկսած Հ. Մելքոնեան կը սկսի  
 պաշտպանավարել ԳԱ Պատմութեան ինստիտուտին մէջ, նախ իրեւ  
 կրտսեր գիտաշխատող, իսկ 1964 թ.-էն մինչեւ իր կեանքի վերջին  
 օրերը՝ իրեւ աւագ գիտաշխատող։ 1981 թ.-ին՝ «Աղիարենի Պետու-  
 թիւնը եւ Հայաստանը» վերնագրուած իր աւարտաճառը պաշտպանելէ  
 ետք, կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճա-  
 նին։



Գիտական Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտին մէջ իր վարած աշխատանքին զուգահեռ, 1976 թ.-էն սկսած, Հ. Մելքոնեան՝ իր-բեւ անդամ էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի, իր մասնակցութիւնը կը բերէ էջմիածնի բոլոր ձեռնարկներուն։ 1981 թ.-ին, ընդուանական կազմէ էջմիածնի Մայր Աթոռին կողմէ Հրատարակութեան պատրաստուող Աստուածաշունչի արեւելահայերէն նոր թարգմանութեան խմբագրական մարմնին, իսկ 1982 թ.-էն սկսած, ան նաեւ կը հրաւիրուի իր մասնակցութիւնը բերելու «էջմիածն» ամսագրի խմբագրական աշխատանքներուն։

Հմուտ պատմաբան եւ ասորագէտ, Հ. Մելքոնեան իր ուշագրութիւնը կը կեցրոնացնէ Հայ-ասորական յարաբերութիւններու ուսումնասիրութեան։ Ան նաեւ իր ներդրումը կը կատարէ ասորական սկզբանաղբիւրներու գիտական թարգմանութեան գործին։ Անոր մեծ ու փոքր չուրջ քսան ուսումնասիրութիւնները՝ գրուած Հայերէն ու ոռուերէն լեզուներով, ընդհանրապէս կը մնան Հայագիտական մամուլի էջերուն մէջ։ Իսկ առանձին Հատորներով լոյս տեսած են։ ՀԱՅ-ԱՍՈՐԱԿԱՆ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, Գ-Ե ԴԱՐԵՐ (Երեւան, 1970), ՕՏԱՐ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ, ՀՏՐ. Հ.- ԱՍՈՐԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐ, ԳԻՐՔ Ա. (Երեւան, 1976), ԱԴԻԱԲԵՆԻ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ (Երեւան, 1980)։

Հայկ Մելքոնեան կը մահանայ 1983 թ.-ի օգունուարի 1-ին, Երեւան։

### ՄԱՅԻՍ Թ. ԱԻԴԱԼԲԵԳԵԱՆ (1918-1983)

Մայիս Թաղեւորի Աւղալբեգեան ծնած է Իգդիր (Երեւանի նահանգ), 1918 թ.-ի Ապրիլի 5-ին։ Դուստրը ականաւոր գիտնական-Հայագէտ Թաղեւոր Աւղալբեգեանի, ան իր նախակըթութիւնն ու միջնակարգ ուսումը աւարտելէ ետք մուտք կը գործէ Երեւանի Պետական Համալսարան, որուն Լեզուագիտական Բաժանմունքի ընթացքը կ'աւարտէ 1940 թ.-ին։ Ապա՝ ուսուցչական պաշտօնով կը մեկնի Փարագի գիւղ, որուն միջնակարգ դպրոցին մէջ Հայերէն լեզու եւ Հայ գրականութիւն կը գասաւանդէ։ 1942 թ.-ին կը վերադառնայ Համալսարան՝ իրրեւ ասպիրանդականի ուսանող, ու մեծանուն Հայագէտ Մանուկ Աբեղեանի ղեկավարութեամբ կը մասնագիտանայ Հայ հին եւ միջնադարեան գրականութեան։ 1944-1947 թթ.-ուն ան կը պաշտօնագարէ Գրականութեան ինստիտուտին մէջ։ 1946 թ.-ին կը պաշտ-

պանէ «Խաչատրուր Կեշառեցի» խորագրով աւարտածառը, ու կը ստանայ Բանասիրական Գիտութիւններու թեկնածու աստիճանը: 1947-1953 թթ.-ուն՝ Լենինականի Մ. Նալբանդեանի անուան Մանկավարժական Ինստիտուտին մէջ կը դասաւանդէ հայ հին գրականութեան պատմութիւն: 1953 թ.-ին կը վերադառնայ Երեւան ու կրկին պաշտօնի կը կոչուի Մ. Արեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտին մէջ: 1972 թ.-ին, «Հայ Գեղարուեստական Արձակի Սկզբնաւորումը» վերնագրով իր աւարտածառը պաշտպանելէ ետք, կ'արժանանայ Բանասիրական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին: 1977 թ.-ին կը ստանձնէ նոյն հիմնարկին Հայ Հին եւ Միջնադարեան Գրականութեան Բաժնի վարիչի պաշտօնը, զոր կը վարէ մինչեւ իր կեանքի վերջը:

Բնագրագէտ եւ գրականագէտ Մայիս Աւղալբեգեանի գիտական ստեղծագործութիւնը նշանակալից է միջնադարեան գրական յուշարձաններու քննական բնագրերու պատրաստութեամբ ու հրատարակութեամբ, ինչպէս եւ անոնց գրականագիտական ուսումնասիրութեամբ: Անկախ Հայագիտական մամուլին մէջ լոյս տեսած իր սերտողութիւններէն, առանձին հատորներով ան հրատարակած է՝ ԽԱԶԱՏՈՒՐ ԿԵԶԱԾԵՑԻ (Երեւան, 1958), ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՅԻ (Երեւան, 1963), ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ԱՐՁԱԿԻ ՍԿՂԲՆԱՒՈՐՈՒԻՄԼ (Երեւան, 1971), ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ Ժողովածուներ եւ Անոնց Պատմագրական Արժեքը (Երեւան, 1982), աշխատասիրութիւնները: Ան հեղինակակից է նաև Էջեր ՀԱՅ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ԱՐՁԱԿԻՑ (Երեւան, 1957) երկին:

Մայիս Աւղալբեգեան կը մահանայ 1983 թ.-ի Փետրուարի 5-ին, Երեւան:



## ԳՐԻԳՈՐ ԱՍՏԱՐՃԵԱՆ (1885-1983)

Գրիգոր Աստարճեան ծնած  
է Մարաշ, 1885 թ.-ին։ Նախակըր-  
թութիւնը կը ստանայ ծննդավայ-  
րի թաղային գպրոցին մէջ, իսկ  
միջնակարգ ուսումը՝ Ազգային  
Կեդրոնական Վարժարանին մէջ,  
ուրիշ չըջանաւարտ, 1903 թ.-ին կը  
սկսի հետեւիլ Պետական Լիսէի  
գասընթացքներուն, ուր եւ կը  
ծանօթանայ արարերէն լեզուին,  
որուն ուսուցումը պարտադիր էր  
այդ օրերուն։ 1905 թ.-ին՝ Լիսէն  
ընթացաւարտ, մասնաւոր յանձ-  
նարարութիւններով ու բարձր  
գնահատականով մուտք կը գործէ  
կ. Պոլսոյ Բժշկական Համալսա-  
րանը, որուն ընթացքը կ'աւարտէ  
1911 թ.-ին, ու կը մտնէ բանակ, որուն ծառայութեան մէջ՝ կը մասնակ-  
ցի Պալքանեան Պատերազմին։ 1914 թ.-ին՝ իրրեւ պետական բժիշկ կը  
հաստատուի Մուսուլ (Իրաք)։ 1915 թ.-ին մաս կը կազմէ Մուսուլի կու-  
սակալ Հայտար Բեկի սպայակոյտին։ Իր դիրքին ու ստեղծած բարե-  
կամական կապերուն չնորհիւ, մեծապէս օգտակար կը հանդիսանայ  
գաղղթական էրզրումցիներու կարաւանի մը ապահով Մուսուլ հաս-  
տատուելուն։ 1916 թ.-ին կը տեղափոխուի Զախօ, ուր կը մնայ մինչեւ  
1922 թ., երբ կը վերադառնայ Մուսուլ, ուր կը մնայ մինչեւ 1956 թ.,  
ամբողջ երեսուն հինգ տարիներ մասնակցելով մուսուլահայ գաղութի  
կազմակերպման ու զեկավարման աշխատանքներուն։ 1956 թ.-ին կը  
փոխադրուի Պաղտատ, իսկ 1959 թ.-ին՝ վերջնականապէս կը հաստատ-  
ուի Պէյրութ (Լիբանան)։



Գ. Աստարճեան իր բժշկական ասպարէզին զուգահեռ, հետեւո-  
ղականօրէն կ'ուսումնասիրէ հայ եւ արար ժողովուրդներու պատմու-  
թիւնն ու մշակոյթը, իրեն կէտ նպատակ ունենալով իւրաքանչիւրին  
ներկայացնել միւսին պատմութիւնն ու մշակոյթը։ Այս գծով՝ հայ եւ  
արար մամուկին մէջ ստորագրած իր բազմաթիւ յօդուածներէն անկախ,

առանձին հատորներով կը հրատարակէ հետեւեալ ծաւալուն երկերը՝ արարերէն լեզուով՝ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Մուսուլ, 1951), ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԹԻՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Մուսուլ, 1954), ՑԱՒԵՐ ՈՒ ԵՐԱԶՆԵՐ — հայ գեղարուեստական էջերէ թարգմանութիւններ— (Պաղտատ, 1957): Խսկ Հայերէնով՝ ԸՆԴԱՐՁԱԿ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Պէյրութ, 1961), ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻՆ (Պէյրութ, 1970):

Գ. Աստարձեան կը մահանայ 1983թ.ի Մարտի 4-ին, Պէյրութ:

ՍԵՐՈԲ Պ. ՊՕՂՈՍԵԱՆ  
(1904-1983)

Սերոբ Պօղոսի Պօղոսեան  
ծնած է Վերին Հիւրուկ (Բաղեշի  
նահանգի Սպարկերտ գաւառ),  
1904 թ.-ի Հոկտեմբերի 15-ին:  
Տարրական կրթութիւնը կը ստա-  
նայ ծննդավայրի ծխական դպրո-  
ցին մէջ: Համաշխարհային Ա.  
Պատերազմին, թուրքերու կողմէ  
հայոց գէմ գործադրուած սպանդի  
ու բռնազաղթի տարիներուն, ըն-  
տանիքի անդամներուն հետ ի  
վերջոյ ան ապաստան կը գտնէ  
Կոտայքի շրջանի Ելզովան (այ-  
ժը՝ Կոտայք) գիւղը, ուր իր  
ընդհատուած ուսումը կը շարու-  
նակէ Թազագիւղի (այժմ՝ Նոր  
Գիւղ) գաղթականներու համար  
բացուած դպրոցին մէջ: 1921-1924 թթ.-ուն միջնակարգ իր ուսումը  
կ'ամբողջացնէ Երեւանի Ալ. Միհանիկեանի անուան երկրորդ աստի-  
ճանի դպրոցին մէջ: 1926 թ.-ին մուտք կը գործէ Երեւանի Պետական  
Համալսարանի Մանկավարժական Բաժանմունքը, ապա՝ իր համալսա-



բանական ուսումը կը շարունակէ Մանկավարժական ինստիտուտի Պատմագրական Բաժանմունքին մէջ, որուն ընթացքը կ'աւարտէ 1931 թ.ին: 1932-1935 թթ.ուն՝ Երեւանի Պետական Համալսարանի ասպիրանդական բաժնի ուսանող, 1937 թ.էն սկսած նոյն համալսարանին մէջ պաշտօնի կը կոչուի իրեւ հայ ժողովուրդի պատմութեան դասախոս: 1939 թ.ին՝ «Եկեղեցական Հողատիրութիւնը Երեւանի Խանութիւնում 17-18 Դարերուն եւ Էջմիածինը Որպէս Կալուածատէր» խորագրով իր աւարտաճառը պաշտպանելէ ետք կը ստանայ Պատմական Գիտութիւններու Թեկնածու աստիճանը: 1938-1941 թթ.ուն ան կը վարէ Համալսարանի Պատմութեան Բաժանմունքի ղեկանի եւ Հայ ժողովուրդի Պատմութեան Ամբիոնի վարիչի զոյգ պաշտօնները, միաժամանակ ստանձնելով Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանի տնօրէնութիւնը: Համաշխարհային Բ. Պատերազմի տարիներուն կը մեկնի բանակ ու կը մասնակցի Կովկասի Համար մղուող ճակատամարտերուն: Զօրացրուելէն ետք կը վերադառնայ Համալսարան, ու կը շարունակէ գիտա-մանկավարժական իր աշխատանքը: 1956 թ.ին կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին, իսկ 1959 թ.ին՝ Փրոֆեսորի կոչումին: 1955-1960 եւ 1964-1968 թթ.ուն Ս. Պողոսեան կը վարէ Համալսարանի Պատմութեան Բաժանմունքի ղեկանի պաշտօնը: Մինչեւ իր վերջին տարիներուն հանգստեան կոչուիլը, Ս. Պողոսեան կը շարունակէ դասախոսական իր պաշտօնին զուգահեռ վարել նաեւ վարչական պաշտօններ:

Ս. Պողոսեան՝ իր գիտական, մանկավարժական ու զինուորական ծառայութիւններուն համար կը պարգևատրուի «Պատուոյ Նշան» շքանշանով, Հայկական ՍՍՀ Գերագոյն Խորհուրդի պատուոգրով եւ մետալներով, իսկ 1965 թ.ին՝ «Գիտութեան Վաստակաւոր Գործիչ» կոչումով:

Ս. Պողոսեանի պատմագրական աշխատութիւնները գլխաւորաբար կ'անդրադառնան հայ ժողովուրդի պատմութեան 9-18-րդ դդ. ժամանակաշրջանին: Առանձին հատորներով լոյս տեսած են անոր՝ Գիհ-Ղազիների ձՈՐՏԱՑՈՒՄԸ եւ ԳԻՒՂԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ ՀԱՑԱՍԱՆՈՒՄ թ-ժԳ ԴԴ. (Երեւան, 1956), ՀԱՑԱՍԱՆԼ ԶԱՐԳԱՑԱԾ ՖԷՌԴԱԼԻՉԱԾԻ ՇՐՋԱՆՈՒՄ թ-ժԳ ԴԴ. — Հայ ժողովրդի Պատմութիւն, Պրակ 4 — (Երեւան, 1958), ՀԱՑԱՍԱՆԼ ԺԳ-ԺԷ ԴԴ. — Հայ ժողովրդի Պատմութիւն, Պրակ 5 — (Երեւան, 1960), ՀԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Բ. ՀՏՐ., թ-ժԹ ԴԴ. (Երեւան, 1965) աշխատասիրութիւնները: Առանձնապէս ուշագրաւ են նաեւ Ս. Պողոսեանի ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀՈՂԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ ԵՐԵՒԱՆԻ ԽԱՆՈՒԹԻՒՆՈՒՄ 17-18-րդ ԴԱՐԵՐՈՒՄ եւ ԷջՄԻԱԾԻՆԸ ՈՐՊէՍ ԿԱԼ-

ՈՒԱԾԱՏՔԻՐ («Գիտական Աշխատասիրութիւններ», Ժողովածու, ԺԳ. Հտր., Երեւան, 1940), ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ-ՍԻՐՈՒԹԻԻՆԸ 50 ՏԱՐՈՒՄ («Հայագիտութիւնը 50 Տարում», Ա. Պրակ, Երեւան, 1971, էջ 5-164), ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԷՌԴԱԼԻՉԱՄԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ («Բանքեր Երեւանի Համալսարանի», 1967, թիւ 3), ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹԻԻՆԸ «ՆՈՐ ՏԵՏՐԱԿ ՈՐ ԿՈԶԻ ՅՈՐԴՈՐԱԿ» ԳՐՔՈՒՄ (ԲԵՀ, 1972, թիւ 2), ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ (ԲԵՀ, 1974, թիւ 1) ուսումնասիրութիւնները։ Անոր գրչին կը պատկանի նաեւ «Հայկական Սովետական Հանրագիտարան»ի մէջ լոյս տեսած ԿԻԼԻԿԻԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ խորագրուած ընդարձակ յօդուածը (Ե. Հտր., էջ 407-418) [հեղինակակից՝ Մ. Կատվալեան]։

Մ. Պօղոսեան կը մահանայ 1983 թ.ի Ապրիլի 5-ին, Երեւան։

## ԱՇՈՏ Գ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ (1903-1983)

Աշոտ Գաբրեգինի Աբրահամեան ծնած է Կեչուտ (ՀՍՍՀ-ի Ազիզբեկովի շրջան), 1903 թ.ի Յունուարի 31-ին։ Միջնակարգ կրթութիւնը կը ստանայ Հին Նախիջեւանի հայկական դպրոցին մէջ, ապա՝ 1916-1917 թթ.-ուն իր ուսումը կը շարունակէ Գէորգեան Ճեմարանին մէջ։ 1930 թ.ին մուտք կը գործէ Երեւանի Մանկավարժական ինստիտուտի Պատմա-Ծննդեսական Բաժանմունքը, որուն ընթացքը կ'աւարտէ 1933 թ.ին, ու գիտաշխատողի պաշտօնով կը տեղափոխուի Մատենադարան։ Ասպիրանդական ուսման համար կը մեկնի Մոսկուա, ուր 1937 թ.ին՝ «Հայաստանի Քաղաքները Արշակունեաց, Սասանեան եւ Խալիֆաթի Դարաշրջանում» խորագրով իր աւարտաճառը պաշտպանելէ ետք կը ստանայ Պատմական Գիտութիւններու Թեկնածու տիտղոսը։



Կը վերադառնայ Մատենագարան, միաժամանակ սկիզբ դնելով գիտամանկավարժական իր գործունէութեան՝ Երեւանի Պետական Համալսարանին մէջ: Համաշխարհային Բ. Պատերազմին կը զօրակոչուի բանակ ու կը մասնակցի Հրիմի ճակատին վրայ մղուած կռիւներուն: 1943 թ.ին անոր կը շնորհուի Փրոֆեսորի կոչում: 1944 թ.ին կը հրատարակէ «Անանիա Շիրակացու Մատենագրութիւնը» ծաւալուն աշխատափրութիւնը, որուն համար կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին: 1944-1949 թթ.ուն կը վարէ համալսարանի Հայ ժողովուրդի Պատմութեան Ամբիոնի վարիչի պաշտօնը, իսկ 1968 թ.էն սկսած, կը վարէ Պատմութեան Բաժանմունքի Հնագիտութեան, Աղբիւրագիտութեան եւ Ազգագրութեան Ամբիոնը: Գիտական ու դասախոսական իր պաշտօններուն զուգահեռ, Ա. Արրահամեան 1944 եւ 1949-1954 թթ.ուն կը ստանձնէ «Էջմիածին» ամսաթերթի խմբագրի պաշտօնը:

Աշոտ Արրահամեան հայրենի այն գիտնականներէն է, որ հայրենիք-սփիւռք փոխյարաբերութիւններու ժլատ օրերուն, առիթը կ'ունենայ այցելելու սփիւռքահայ գաղթօնախները: Ան կ'այցելէ Սուրբա, Լիբանան, Պաղեստին, Իրաք, Պարսկաստան, Հնդկաստան, Եգիպտոս, Ֆրանսա, Շուէտ եւ Խոտալիա: Իբրև էջմիածնի պատուիրակ, ան երեք անգամ կ'այցելէ Անթիլիաս (Լիբանան): 1944, 1951 եւ 1954 թթ.ուն: Իր վերջին այցելութեան՝ 1954 թ.ի Դեկտ.-1955 թ.ի Մարտ, հայ ժողովուրդի պատմութեան ու մատենագրութեան նուիրուած հրապարակային դասախոսութիւններու շարքով մը ելոյթ կ'ունենայ Անթիլիասի Դպրեվանքին մէջ (դասախոսութիւնները լոյս կը տեսնեն 1955 թ.ին, «Եօթ Դասախոսութիւններ» խորագրով):

Բազմահմուտ գիտնական ու բեղուն գրիչ՝ Ա. Արրահամեան հեղինակ է շուրջ երկու հարիւր յիսուն մեծ ու փոքր գիտական երկերու: Առանձին հատորով լոյս տեսած են՝ ՀԱՄԱՆՈՅ ՈՒՐՈՒԱԳԻՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱԼԷՈԿՐԱՖԻԱՑԻՑԻ (Երեւան, 1940), ԽՈՐԵՆԱՑՈՒ ՎԵՐԱԳՐՈՒՈՂ «ԱՇԽԱՐՀԱՑՈՑ» ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ (Երեւան, 1940), ՅՈՎՃԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ-ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՐՈՆԱՑ (Երեւան, 1941), ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՕՐԲԵԼԵԱՆ (Երեւան, 1942), ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1944), ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱԼԷՈԿՐԱՖԻԱՑԻ (Երեւան, 1948), ԴԱԻԻԹ ԱԼԱԿԱԿ ՈՐԴՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (Երեւան, 1953), Մի էջ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ (Երեւան, 1953), ԵՕԹ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ - ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ (Անթիլիաս, Լիբանան, 1955), ՅՈՎՃԱՆ-ՆՔՍԻՄԱՍԱԿՐԻ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1956), ՄՈՎՍԻՍ ԽՈՐԵՆԱՑԻ (Երեւան, 1959), ՀԱՅ ԳՐԻ ԵՒ ԳՐՉՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒ-

թիին (Երեւան, 1959), ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԶԵՌԱԳԻՐ ԳԱՆՉԵՐԸ (Երեւան, 1959), ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱԼ ՖԷՈԴԱԼԻԶՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ — Հայ ժողովրդի Պատմութիւն, Պրակ 2 — (Երեւան, 1959), ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՀՈՒՄՆԻ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆՆԵՐԸ (Երեւան, 1962, ռուսերէն), ԵՒԿԼԻՏԵՍՍ—ԵՐԿՐԱՋԱՓՈՒԹԻԻՆ ԵՒԳԼԻՏԻՆ (Երեւան, 1962) [Հեղինակակից՝ Գ. Բ. Պետրոսեան], ՀԱՄԱՌՈՍ ՈՒՐՈՒԱԳԻՇ ՀԱՅ ԳԱՂԹԱՎԱՑՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ (Ա. Հոր., Երեւան, 1964, Բ. Հոր., 1966), ՀԱՅՈՑ ԳԻՐ ԵՒ ԳՐՉՈՒԹԻԻՆ (Երեւան, 1973), ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄԿԱԳՐՈՒԹԻԻՆ (Երեւան, 1978), ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻԻՆ — Թարգմանութիւն, Յառաջաբան եւ Մանօթագրութիւններ (Երեւան, 1979) [Հեղինակակից՝ Գ. Բ. Պետրոսեան], ՆԱԽԱՄԱՇՏՈՑԵԱՆ ՀԱՅ ԳԻՐ ԵՒ ԳՐՉՈՒԹԻԻՆ (Երեւան, 1982), ԳԼԱԶՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (Երեւան, 1983) աշխատասիրութիւնները, իսկ կարեւոր թիւ մը իր ուսումնասիրութիւններէն կը մնայ հայագիտական մամուլի էջերուն մէջ:

Ա. Արքահամեան կը մահանայ 1983 թ.-ի Մայիսին, Երեւան։

## ԱՐԱՄ Տ. ՂԱՆԱԼԱՆԵԱՆ (1909-1983)

Արամ Տիգրանի Ղանալանեան ծնած է Ախալցխա, 1909 թ.-ի Փետրուարի 12-ին։ Եօթնամեայ նախակրթութիւնը ծննդավայրին մէջ ստանալէ ետք, կը տեղափոխուի Թիֆլիս, ուր կ'ամբողջացնէ իր միջնակարգ ուսումը։ 1927 թ.-ին մուտք կը գործէ Երեւանի Պետական Համալսարան, որուն Պատմութեան Բաժանմունքի ղաւոնթացքը կ'աւարտէ 1931 թ.-ին։ 1932-1943 թթ.-ուն՝ ան կը պաշտօնավարէ Հայաստանի Մշակութային Պատմութեան, Պատմութեան, Գրականութեան եւ Արմագանի (ՍՍՀՄ Գիտութիւններու Ակադեմիայի Հայկական Մասնաճիւղ) Լեզուի եւ Գրականութեան հիմնարկներուն մէջ, նախ իրքեւ



կրտսեր, ապա՝ որպէս աւագ գիտաշխատող: 1930-ական թթ.-ուն զրի կ'առնէ ու կը հրատարակէ Սասունցի Դաւիթ Հերոսավէպի երկու պատում: 1939 թ.-ին՝ կառավարական յանձնարարութեամբ՝ Մ. Արեղեանի հետ կը մասնակցի Սասունցի Դաւիթ Հերոսավէպի համահաւաք բնագրի ստեղծման աշխատանքին: 1943 թ.-էն սկսած ան կը պաշտօնավարէ Գիտութիւններու Ակադեմիայի Գրականութեան Ինստիտուտին մէջ, ուր նոյն թ.-ին ան կը հիմնադրէ Ժողովրդական Բանահիւսութեան Բաժինը, ու կը վարէ զայն մինչեւ 1959 թ.: Նոյնպէս 1943 թ.-էն սկսած, ամրող չորս տասնամեակ, ան կը ղեկավարէ նոյն հիմնարկին Բանագիտութեան Բաժինը: Գիտահետազօտողի իր աշխատանքներուն գուգընթաց, երկար տարիներ ան կը դասախոսէ Երեւանի Պետական Համալսարանի եւ Խաչատուր Աբրովեանի անուան Մանկավարժական Ինստիտուտին մէջ, աւանդելով Հայ ժողովրդական բանահիւսութիւն: Այդ տարիներուն ան կը ստեղծէ դասաւանդուող առարկայի համակարգուած դասընթացք, իսկ 1945-1946 թթ.-ուն կը հրատարակէ ուսումնական ձեռնարկներու ամրող շարք մը՝ Հայ Բանագիտութիւնը, Ժողովրդական Երգեր, Առածներ եւ Ասացուածքներ, Սովետական Հայ Բանահիւսութիւնը խորագիրներով: 1966 թ.-էն սկսած մինչեւ իր վերջին օրերը ան նաեւ կը վարէ «Պատմա-Բանասիրական Հանդէս»ի գրիւաւոր խմբագրի տեղակալի պաշտօնը: 1965 թ.-ին ան կ'ընտրուի Հայկական ՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ: 1970 թ.-ին անոր կը շնորհուի Բանասիրական Գիտութիւններու Դոկտոր աստիճանը: 1977 թ.-ին կ'ընտրուի Գիտութիւնների Ակադեմիայի իսկական անդամ:

Տասնամեակներու վրայ տարածուած իր գիտահետազօտական, մանկավարժական ու խմբագրական աշխատանքներուն համար Ա. Ղանալանեան՝ տարրեր առիթներով կը պարզեւատրուի «Պատուոյ Նշան», Հայկական ՍՍՀ Գերագոյն Խորհուրդի նախագահութեան «Պատուոյ Գիր» եւ այլ շքանշաններով ու պատուոգրերով: Իսկ 1967 թ.-ին անոր կը շնորհուի ՀՍՍՀ Գիտութեան Վաստակաւոր Գործիչի կոչում:

Բանագէտ, բանասէր եւ աղբիւրագէտ Ա. Ղանալանեանի ստեղծագործ գրչին կը պատկանին մեծ ու փոքր բազմաթիւ յօդուածներ, ուսումնասիրութիւններ ու մենագրութիւններ: Հայագիտական մամուլի մէջ լոյս տեսած իր ուսումնասիրութիւններէն անկախ, առանձին հատորներով լոյս տեսած են. ՀԱՅ ՇԻՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԳԵՐ (Երեւան, 1937), ՊՈՌԵԵԱՆԼ եւ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԻՒՆՆԵՐ (Երեւան, 1938), ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԻԻԹ (Երեւան, 1939), ԱԲՈՎԵԱՆԼ եւ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԻՒՆՆԵՐ (Երեւան, 1941), ԹՇՆԱՍՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԵԱՆ Մէջ (Երեւան, 1943), ՖՐԻԿ (Երեւան, 1944), ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ՀԵՔԻԱԹՆԵՐ (Երեւան, 1950: Ռուսաներէն՝ 1958թ. ռուսերէն՝ 1965թ.), ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՇՆԵՐ (Երեւան, 1951, բառագը՝ 1960), ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԵԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ (Երեւան, 1954), ԱԻ. ԻՍԱԶԱԿԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ (Երեւան, 1955), ՍԱՑԱՔ ՆՈՎԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ (Երեւան, 1963), ԹՈՒՄԱՆԵԱՆԸ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1964), ԱԻԱՆԴԱՊԱՏՈՒՄ (Երեւան, 1969: Ռուսերէն տարբերակ՝ 1979) աշխատասիրութիւնները։ Անտիպ մնացած անոր երկերուն մէջ յիշատակութեան արժանի կը մնայ ՀԱՅ ԲԱՆԱԳԻՒՍՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ։

Ա. Ղանալանեան կը մահանայ 1983թ.ի Յունիսի 9-ին, Երեւան։

### ՎԱՀԵ ՀԱՅԿ (1896-1983)

Վահե Հայկ (Վահե Մկրտչի Տիգի Տիգնեան) ծնած է Խարբերդ, 1896 թ.ին։ Նախակրթութիւնը կը ստանայ ծննդավայրի Սր. Ստեփաննոս վարժարանին մէջ, ուրիշ կ'անցնի Եփրատ Գուլճ, որուն ընթացքը կ'աւարտէ 1913 թ.ին։ Գոլէճական իր ուսման զուգահեռ ան առանձին դասերու կը հետեւի մեծանուն գրագէտ Թղկատինցիի հսկողութեամբ։ 1915 թ.ի Փետրուարին կը տեղափոխուի Կ. Պոլիս՝ իր ուսումնակելու համար։ Սակայն երեք ամիսներ ետք, հայոց դէմ գործադրուած հալածանքներուն իրը հետեւանք, ան կը վրտարուի կրթական հաստատութենէն։ Ապա՝ Հայկ անունով պոլսեցի պատանիի մը ծննդեան վկայագիրով (ուրիշ եւ իր Հայկ գրչանունը),




իրրեւ բնիկ պոլսեցի կը յաջողի ապահովել իր կեցութիւնը մայրաքաղաքին մէջ, ու յաճախել Պետական Համալսարան՝ մինչեւ զինադադար, երբ կը սկսի աշխատակցիլ պոլսահայ մամուլին, որոնց մէջ՝ «Նոր Կեանք», «Արագած» եւ «Ժամանակ»։ Մերձաւոր Արեւելքի Նպաստամտոյցի (Նիր Իստ Ռիլիֆ) ամերիկացի պաշտօնեաներուն հետ իրրեւ թարգման կը մեկնի Տէրիննէի, իզմիրի եւ Պարտիզակի գաղթակայանները։ Կ'աջակցի Թէոդիկի «Յուշարձան»ի պատրաստութեան։ Ապա կ'անցնի Աթէնք, ուր չորս ամիսներ կը մասնակցի որբախնամի աշխատանքներուն։ Հուսկ՝ 1920 թ.-ին կը փոխադրուի Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր մուտք կը գործէ Պոսթոնի Համալսարանը, որուն օրէնսդիտութեան, գրականութեան եւ պատմութեան դասընթացքներուն կը հետեւի, միաժամանակ աշխատակցելով հայ մամուլին, ու խմբագրելով Հ.Բ.-Լ.-Մ.-ի «Յուշարար» թերթը։ Համալսարանը աւարտելէ ետք՝ կը տեղափոխուի Ֆրեզնօ (Գալիֆորնիա, Ա.-Մ.-Ն.), ուր եւ կը հաստատուի վերջնականապէս։ Ապահովագրութեան ընկերութեան մը մօտ իր պաշտօնավարութեան գուգահեռ, ան իր ամբողջ կեանքի տեւողութեան կը մնայ հայ գիր ու գրականութեան հաւատարիմ սպասարկու։ Ֆրեզնոյի մէջ հինգ տարիներ կը վարէ «Նոր Օր»ի խմբագրութիւնը, միաժամանակ աշխատակցելով «Անահիտ»ի, «Նոր Գիր»ի, Թէոդիկի «Ամէնուն Տարեցոյցը»ին, եւ այլ թերթերու։

Վահէ Հայկ, գեղարուեստական արձակին հետ միատեղ, իր ուշադրութիւնը կը կեղրոնացնէ Հայագիտութեան հայող նիւթերու մշակումին եւ ուսումնասիրութեան։ Այս գծով իր գըշին կը պատկանին՝ Ֆրեզնոթի ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ եւ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ եկելեթին —Պատմական եւ ազգագրական, ՐԻՏԼԻՒ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ եւ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ եկելեթին —Պատմական եւ ազգագրական, ՀԱՅԱՐ Հինգ ՀԱՐԻՒՐ ԱՄԵԱԿ ՎԱՐԴԱՆԱՆՅ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 451-1951 (Ֆրեզնօ, 1951) [լոյս տեսած անգլերէն եւ հայերէն լեզուներով, թէ առանձինն եւ թէ միացեալ հատորներով], ՅՈՒՇԱՐՁԱՆ ԵՈՉԿԱՅՑՑԻՆԵՐՈՒ (Ֆրեզնօ, 1955), ԽԱՐԲԵՐԴ ԵՒ ԱՆՈՐ ՈՍԿԵՂԻՆ ԴԱՇՏԸ (Նիւ Եորք, 1957), ՀՈՒՍԱԿՈՐ ԴէՄՔԵՐ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՆ ՎՐԱՅ (Պէյրութ, 1972) հատորները։

Վահէ Հայկ կը մահանայ 1983 թ.-ի Յունիսի 18-ին, Ֆրեզնօ։

## ԱՍԱՏՈՒՐ Շ. ՄՆԱՅԱԿԱՆԵՍՆ (1912-1983)

Ասատուր Շմաւոնի Մնայականեան ծնած է Ղզըլթամուր (այժմ՝ Աշտարակի շրջանի Ռսկեվագ) գիւղը, 1912 թ.-ի Յուլիսի 11-ին։ Ան իր նախնական կրթութիւնը կը ստանայ Հայրենի տարրական եւ Օշականի եօթնամեայ դպրոցներուն մէջ։ Ապա՝ միջնակարգ ուսումը՝ Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) գիւղատնտեսութեան դպրոցին մէջ։ Ապա՝ միջնակարգ ուսումը՝ Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) գիւղատնտեսութեան դպրոցին մէջ, որուն ընթացքը աւարտելէ ետք՝ որպէս մասնագէտ գիւղատնտես կը մեկնի աշխատանքի՝ Վաղարշապատի, Հոկտեմբերեանի, Կիրովականի եւ Թալինի շրջաններուն մէջ։ 1933 թ.-ին ան մուտք կը գործէ Թիֆլիսի Գիւղատնտեսական Խնամիտուտը, որուն ընթացքը կ'աւարտէ 1939 թ.-ին։ 1940 թ.-ին Աս. Մնացականեան կը հաստատուի Երեւան, ուր պաշտօնի կը կոչուի Էջմիածնէն Երեւան նոր տեղափոխուած Մատենադարանին (Հետազային՝ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան) մէջ։ 1942 թ.-ին կը մեկնի բանակ, ու մինչեւ 1945 թ. կը մասնակցի Համաշխարհային Բ. Պատերազմի կորիւներուն։ Պատերազմի աւարտին՝ զօրացրուելէ յետոյ, կը վերադառնայ Մատենադարան, ուր եւ կը շարունակէ պաշտօնավարել իր կեանքի մնացեալ բոլոր օրերուն։ Հայագիտութեան հանդէպ իր ունեցած անսահման նուիրուածութիւնը կը մղէ Աս. Մնացականեանը յամառ ինքնաշխատութեամբ մասնագիտանալու բանասիրութեան ու պատմագիտութեան մարգերուն։ 1958 թ.-ին ան կը ստանայ Բանասիրական Գիտութիւններու Թեկնածու աստիճանը, պաշտպանելէ ետք «Հայկական Միջնադարեան Ժողովրդական Երգեր» խորագրով իր թեղը, իսկ 1964 թ.-ին՝ կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին, «Հայկական Զարդարուեստը» վերնագրուած իր աւարտաճառը պաշտպանելէ ետք։ Զեռագրագէտ-մատենագէտ, աղբիւրագէտ-տեքստարան Աս. Մնացականեան տարիներ շարունակ կը վարէ Մաշտոցի անուան Մատենադարանի Մատենագիտութեան եւ Մանրանկարչութեան Բաժինը, երբ



գիտական-ստեղծագործական իր բեղուն աշխատանքին զուգահեռ՝ իր-  
բեւ ղեկավար եւ ուսուցիչ, հոգատարութեամբ կը նուիրուի երիտա-  
սարդ գիտնականներ պատրաստելու պատսախանատու առաքելութեան:

1973թ.ին Աս. Մնացականեան կ'արժանանայ Փրոֆեսորի կո-  
չումին: Ան պարզեւատրուած է «Պատուոյ Նշան» շքանշանով, Հայկա-  
կան ՍՍՀ Գերազոյն Սովետի Պատուոգրով, ինչպէս եւ այլ շքանշան-  
ներով:

Աս. Մնացականեանի քառասուն տարիներու գիտական վաս-  
տակը կը հաշուէ մեծ ու փոքր, տպագիր ու անտիպ շուրջ երկու հարիւր  
աշխատասիրութիւններ, որոնց մէկ կարեւոր մասը կը մնայ հայագի-  
տական մամուլին մէջ: 1941-1942թթ.ուն, ըստ Մատենագարանի ձե-  
ռագրական տուեալներուն, ան կը կազմէ «Հայ Միջնադարեան Բանաս-  
տեղծութեան Մատենագիտութիւննը եւ «Միջնադարեան Գեղարուես-  
տական Արձակի Մատենագիտութիւնը», իսկ 1959թ.ին՝ «Միջնադար-  
եան Հայ Մանրանկարչութեան Ուղեցոյցը»: Ակադ. Լեւոն Խաչիկեանի  
հետ համագործակցաբար Աս. Մնացականեան կը խմբագրէ ու հրա-  
տարակութեան կը պատրաստէ ՅՈՒՑԱԿ ԶԵՌԱԳՐԱԾ ՄԱՇՏՈՑԻ ԱՆ-  
ՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ երկու հատորները (Երեւան, Ա. Հոր., 1965,  
Բ. Հոր., 1970):

Աս. Մնացականեանի գիտական նախաձեռնութեան «գլուխգոր-  
ծոցը» կը հանդիսանայ «Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» բազմա-  
հատոր աշխատասիրութիւնը, որուն՝ ան նուիրած է ամբողջ քսան հինգ  
տարիներ: Մրագրով երկու տասնեակ հատորներու առաջին հինգ հա-  
տորները ան պատրաստած է արդէն, իսկ առաջինը՝ հրատարակուած,  
խմբագրական աշխատակցութեամբ Օ. Եղանեանի. ՄԱՑՅ ՅՈՒՑԱԿ  
ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱԾ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ (Ե-  
րեւան, 1984):

Աս. Մնացականեան Հեղինակն է նաեւ ԺԲ-ԺԴ ԴԴ. ՀԱՅ ԳԵ-  
ՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԸ («Հայ Ժողովրդի Պատմու-  
թիւն», Ակադ. հրատ., Գ. Հոր., Երեւան, 1976, էջ 851-879) եւ ԺԴ-ԺԸ  
ԴԴ. ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԸ («Հայ Ժողովրդի  
Պատմութիւն», Ակադ. հրատ., Գ. Հոր., Երեւան, 1972, էջ 510-568)  
ուսումնասիրութիւններուն:

Աս. Մնացականեան առանձին հատորներով հրատարակած է  
ՆԱՂԱՇ ՅՈՎՆԱԲԱՆ, ԲԱՆԱՄԱՏԵՂՄՈՒԹԻՒՆՆԵՐ (Հեղինակակից՝  
Շ. Նազարեան, Երեւան, 1951), ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԱՐՈՒԻԵՍ (Երե-  
ւան, 1955), ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ  
(Երեւան, 1956), ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐ, ՏԱՂԻԿՆԵՐ ՄԻՐՈՑ ԵՒ ԿԱՐՕ-  
ՏԱՆԱՑ (Հեղինակակից՝ Շ. Նազարեան, Երեւան, 1958), ԱՂՈՒԱՆԻՑ  
ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՉԼ (Երեւան, 1966,

նոյնը՝ ռուսերէնով, Երեւան, 1969), ԳՐԻԳՈՐ ՏՂԱՅ, ԲԱՆԱԱՏԵՂ-ՍՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՊՈԼՄՆԵՐ (Երեւան, 1972), ՀԱՅ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ, Ե-ԺԼ ԴԴ. (Երեւան, 1980) աշխատասիրութիւններ:

Աս. Մնացականեանի անտիպներուն մէջ ուշադրութեան արժանի կը մնան՝ ՆԱԽԱԱԲՈՎԵԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ԱՂԹԱՄԱՐԻ ՈՐՄՆԱՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ, Եւ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅՐԷՆՆԵՐ, ԺԳ-ԺԼ ԴԴ. աշխատասիրութիւնները:

Աս. Մնացականեան կը մահանայ 1983 թ.ի Յունիսին, Երեւան:

## ԱՂԱՍԻ Ա. ԵՍԱՅԵԱՆ

(1914-1983)

Աղասի Արշակի Եսայեան ծնած է Շամախիեան (Դիլիջան քաղաքի շրջագիծին մէջ), 1914 թ.ի 0գոստոսի 25-ին: Բարձրագոյն ուսումը կը ստանայ Երեւանի Պետական Համալսարանին մէջ, որուն իրաւաբանական Բաժանմունքի դասընթացքը կ'աւարտէ 1943 թ.ին: 1947 թ.ին՝ ան նաեւ կ'աւարտէ Մոսկուայի Բարձրագոյն Դիւնագիտական Դպրոցի ընթացքը: 1962 թ.ին Մոսկուայի մէջ՝ պաշտպանելէ ետք «Հայկական ՍՍՀ-ի Կազմաւորումն ու Նրա Միջազգային իրաւական Պրակտիկան» խորագրով աւարտաճառը, Ա. Եսայեան կը ստանայ իրաւաբանական Գիտութիւններու Դոկտոր աստիճանը: 1947-1951 թթ.ուն ան կը պաշտօնավարէ նախ Խորհրդային Միութեան, եւ ապա՝ Հայաստանի Արտաքին Գործերու Նախարարութեան մէջ: 1949 թ.էն սկսած Երեւանի Պետական Համալսարանին մէջ կը կոչուի դասախոսական պաշտօնի, ուր, ապա՝ միաժամանակ կը ստանձնէ վարչական տարրեր պաշտօններ: 1964 թ.ին ան կ'արժանանայ Փրոֆեսորի կոչումին: 1957-1965 թթ.ուն Ա. Եսայեան կը վարէ Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Բաժանմունքի պատասխանատու վարիչի պաշտօնը: 1963-1970 թթ.ուն կը վարէ Պետութեան եւ Իրաւունքի Տեսութեան ու Պատմութեան Ամբիոնի վարիչի պաշտօնը: Խոկ 1971 թ.էն սկսած՝ Պետական Իրաւունքի, Սովետական Շինարարութեան եւ Միջազգային իրաւունքի Ամբիոնի վարիչի պաշտօնը:

1969 թ.ին Ա. Եսայեան կ'արժանանայ ՀՍՍՀ-ի Գիտութիւններու Վաստակաւոր Գործիչի կոչումին:

Ա. Եսայեանի գրչին կը պատկանին իրաւունքի պատմութեան նուիրուած շուրջ քառասուն գիտական աշխատասիրութիւններ: Առանձին հատորներով լոյս տեսած են իր՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԼ ԵՒ ՄԻԶԱԶ-

ԳԱՅԻՆ ԴԻԻԱՆԱԳԻՑՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1967), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ-  
ԶԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԻԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ, 1920-1922 թթ. (Երեւան,  
1967), ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՐ-  
ՄԻՆՆԵՐ (Երեւան, 1968), ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԻՈՒՔԻ ԴԱՍԼՆԹԱՑ  
(Ա. Հար., Երեւան, 1971, Բ. Հար., 1973), ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԻՐԱ-  
ԻՈՒԹ (Երեւան, 1983) ուսումնասիրութիւնները:

Ա. Եսայեան կը մահանայ 1983 թ.ի Յուլիսի 8-ին, Երեւան:

### ԳՈՀԱՐ ԱԶՆԱԽՈՒՐԵԱՆ (1906-1983)

Գոհար Ազնաւուրեան ծնած  
է Բաբերդ (Արեւմտեան Հայաս-  
տան), 1906 թ.ին: Համաշխարհա-  
յին Ա. Պատերազմին՝ թուրքերու  
կողմէ հայոց գէմ գործադրուած  
բռնագաղթի ու կոտորածի տարի-  
ներուն, կ'ապաստանի Հայաս-  
տան: 1926 թ.ին մուտք կը գործէ  
Երեւանի Պետական Համալսա-  
րան, որուն Բանասիրական Բա-  
ժանմունքի ընթացքը կ'աւարտէ  
1930 թ.ին: Ապա՝ մինչեւ 1936 թ.  
ան կը պաշտօնավարէ Երեւանի  
Կեդրոնական Արխիւ հիմնարկին  
մէջ, իսկ 1936 թ.էն սկսած՝ Երե-  
ւանի Գրականութեան Թանգարա-  
նին (այժմ՝ Երեւանի Զարենցի  
անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարան) մէջ, ուր երկար  
տարիներ՝ մինչեւ իր կեանքի վերջին օրերը, կը վարէ Գրական Բաժնի  
Զեռագրատան Ֆոնտերու բաժնի վարիչի պաշտօնը: Պաշտօնավարու-  
թեան իր այս տարիներուն է որ անսակարկ նուիրումով ու անտեղիտա-  
լի հետապնդումով, ու դեռ յաճախ անձնական նախաձեռնութեամբ, Գ.  
Ազնաւուրեան կը յաջողի թանգարանի ապահով արկղներուն մէջ մէկ-  
տեղել, ու մեծ մասով գիտական դասաւորումի ենթարկել կեանքէն  
ընդիշտ հեռացած եւ կամ գեռ ապրող հայ գրողներու արխիւները:

Արխիւագէտի իր աշխատանքին զուգահեռ, Գ. Ազնաւուրեան  
կ'աշխատակցի գրական ու հայագիտական մամուլին, Հանրութեան  
ներկայացնելով անտիպ նամակներ՝ յաճախ զանոնք հարստացնելով



ծանօթագրութիւններով, որոնք այդ նամակներուն կու տան զիրենք ստորագրող հեղինակներուն կենսագրութեան, եւ կամ՝ հայ գրականութեան պատմութեան մէջ իրենց արժանի տեղը։ Անկախ վերոյիշեալ հրապարակումներէն, ան իր մասնակցութիւնը կը բերէ Յովհաննէս Յովհաննիսեանի երկերու լիակատար ժողովածուի ակադեմական հրատարակութեան (1964-1966 թթ.), ինչպէս նաև Արշակ Զօպանեանի Պիտրոս Դուրեանի կեամբ ու Գործը (Երեւան, 1987) ուսումնասիրութեան հրատարակութեան, որուն բնագրի պատրաստութեան աշխատանքը կը պատկանի իրեն։ Խոկ առանձին հատորներով ան կը հրատարակէ՝ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ. Ա. ՀՏՐ. (Երեւան, 1961) [Նարդոսի եւ Ա. Մատուրեանի նամակներէն], ՈՒՂԵՑՈՅՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ եւ ԱՐՈՒԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ (Երեւան, 1962), ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԴԱՆԳԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ (Երեւան, 1972), ԱՐԵՒՄԸՆԱՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿԱՆԻ (Երեւան, 1980) աշխատանքները։

Գ. Աղնաւուրեան կը մահանայ 1983 թ.ի Օգոստոսի 8-ին, Երեւան։

## ՄԿՐՏԻՉ Մ. ՄԿՐԵԱՆ (1907-1983)

Մկրտիչ Մամբրէի Մկրեան ծնած է Վան, 1907 թ.-ի նոյեմբերի 9-ին։ 1915 թ.-ին կը գաղթէ Հայաստան, եւ 1919 թ.-ին կը հաստատուի Երեւան, ուր առիթը կ'ունենայ շարունակելու իր ուսումը։ 1925 թ.-ին կ'աւարտէ Խաչատուր Արովեանի անուան միջնակարգ դպրոցը։ Ուսուցչական պաշտօնով տարի մը կը մեկնի Նոր Պայազետ, ուրկէ վերադարձին մուտք կը գործէ Երեւանի Պետական Համալսարան, որուն Պատմագրութեան Բաժանմունքի ընթացքը կ'աւարտէ 1930 թ.-ին, եւ նոյն տարին իսկ իրաւունք կը ըստանայ հետեւելու ասպիրանդականի դասընթացքներուն։ 1939 թ.-ին կ'արժանանայ Բանասիրական



Գիտութիւններու թեկնածու աստիճանին՝ ներկայացնելով «Ֆրիկի Ստեղծագործութիւնը» խորագրուած թեզը: 1945 թ.ին կը ստանայ Բանասիրական Գիտութիւններու Դոկտոր տիտղոսը՝ պաշտպանելէ ետք «Գրիգոր Նարեկացի» վերնագրով աւարտաճառը:

Մ. Մկրեանի մանկավարժական շուրջ յիսնամեայ գործունէութիւնը կը սկսի իր ուսման բարձրագոյն ընթացքը հետապնդած տարիներուն: 1933 թ.էն սկսած մինչեւ իր կեանքի վերջին օրերը՝ Հայ գրականութեան դասախոսի պաշտօնով կը դասաւանդէ Երեւանի Պետական Համալսարանին մէջ, միաժամանակ վարելով վարչական մէկէ աւելի պաշտօններ: 1946 թ.ին կ'արժանանայ Փրոֆեսորի կոչումին: 1941-1947 թթ.ուն ան կը վարէ Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական Բաժանմունքի պատասխանատու վարիչի պաշտօնը, զոր կը վերստաննենէ 1957 թ.ին ու կը պահէ մինչեւ 1977 թ.: 1947-1952 թթ.ուն իրեն կը վատահուի ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի Մանուկ Արեղեանի անուան Գրականութեան Հիմնարկին տնօրէնի պաշտօնը: 1954-1980 թթ.ուն նաեւ կը վարէ Պետական Համալսարանի Հայ Գրականութեան Ամբիոնի վարիչի պաշտօնը:

Մ. Մկրեան 1956 թ.ին կ'ընտրուի ՀՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ:

Գրականագիտական ու բանասիրական իր բազմաթիւ յօդուածներէն անկախ, Մ. Մկրեանի գրչին կը պատկանին հետեւեալ Հատորները. ԺԳ-ԺԸ ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ԱՇԽԱՐՀԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ (Երեւան, 1937), ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (Երեւան, 1955), ԷԶԵՐ ՀԱՅ ՎԻՊԱՍԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ (Երեւան, 1957), ՄՈՎԱԿՍ ԽՈՐԵՆԱՑԻ (Երեւան, 1970: Հատորը նախապէս լոյս տեսած է ոռուերէնով՝ Երեւան, 1969), ԻՍԱՀԱԿԵԱՆԻ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ (Երեւան, 1975), ՀԱՅ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ (Երեւան, 1976), ՅՈՎՃԱՆՆԻՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵԼ (Երեւան, 1981), ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐ (Երեւան, 1982):

Վերոյիշեալ աշխատասիրութիւններէն անկախ, Մ. Մկրեան, 1937 թ.էն սկսած՝ «դպրոցական ծրագրին համաձայն», կազմած է է., Հ.։, Թ.։ եւ Ժ. դասարաններու համար «Հայ Գրականութեան» դասագիրքերը: 1974 թ.ին ան կը պատրաստէ «Հայ Գրականութիւն» դասագիրքը, սփիւռքահայ դպրոցներու համար:

Մ. Մկրեան կը մահանայ 1983 թ.ի Հոկտեմբերի 26-ին, Երեւան:

**ՄԻՔԱՅԵԼ ՑԱԿՈԲԵՍՆ**  
**(1925-1983)**

Միքայէլ Նաւասարդի Ցակոբեսն ծնած է Արծուանիկ գիւղ (ՀՍՍՀ-ի Ղափանի շրջան), 1925 թ.-ի Մարտի 10-ին։ Կը բռնկի Համաշխարհային Բ. Պատերազմը, եւ ինք, հազիւ միջնակարգ ուսումը աւարտած՝ 1943 թ.-ին կը մեկնի ճակատ, ու կը մասնակցի Նրամի ու Սեւաստապոլի կոիւներուն։ Կը զօրացրուի 1945 թ.-ին։ 1947-1949 թթ.-ուն կը վարէ Ղափանի «Պղինձի Համար» թերթի գրական աշխատողի, եւ ապա՝ պատասխանատու քարտուղարի պաշտօնը։ Ուսումը կատարելագործելու համար մուտք կը դորձէ Երեւանի Պետական Համալսարան, որուն

Բանասիրական թաժանմունքի Լրագրագիտական Ամբիոնի դասընթացքը կ'աւարտէ 1954 թ.-ին։ 1959-1961 թթ.-ուն՝ մասնագիտական ուսման Համար կը հետեւի Գիտութիւններու Ակադեմիայի ասպիրանդականի դասընթացքներուն։ 1974 թ.-ին՝ պաշտպանելի ետք «Գրիգոր Մսերեանը եւ Նրա «Մէտէօրա» Հանդէսը Հայ Լուսաւորական-Դեմոկրատական Շարժման Մէջ» խորագրով աւարտանառը, կը ստանայ Բանասիրական Գիտութիւններու Թեկնածու աստիճանը։

Մ. Ցակոբեսն երկար տարիներ կը վարէ մէկէ աւելի խմբագրական պաշտօններ։ Դեռ ուսանողական տարիներուն՝ 1952-1954 թթ.-ուն, ան կը խմբագրէ «Սովետական Ուսանողութիւն» թերթը։ 1955-1957 թթ.-ուն՝ յաջորդաբար կը ստանձնէ «Աւանդարդ»ի բաժնի վարիչի, պատասխանատու քարտուղարի և «մրագրի տեղակալի պաշտօնները», իսկ 1957-1959 թթ.-ուն՝ «Առողջապահութիւն» ամսաթերթի պատասխանատու քարտուղարութիւնը։ 1962-1965 թթ.-ուն՝ կը վարէ ԳԱ «Ճեղիկագիր Հասարակական Գիտութիւնների» ամսագրի, իսկ 1965-1966 թթ.-ուն՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի պատասխանատու քարտուղարի պաշտօնները։ 1966-1969 թթ.-ուն կը վարէ «Հայկական Սովետական Հանրագիտարան»ի պատասխանատու քարտուղարի, եւ ապա՝ պիտաշխատողի պաշտօնները։ 1969-1973 թթ.-ուն՝ «Լրաբեր Հասարակական Գիտութիւնների» ամսագրի պատասխանատու




քարտուղարն է ան, իսկ 1973 թ.-ին մինչեւ իր կեանքի վերջին օրերը՝ ԳԱ Պատմութեան ինստիտուտի մէջ աւագ գիտաշխատող:

Խմբագրական պատամխանատու պաշտօններու զուգահեռ՝ Մ. Յակոբեան կը մշակէ գեղարուեստական արձակը, միաժամանակ գիտական հետաքրքրութիւն ցուցաբերելով հայ մամուլի պատմութեան հանդէս: Այս դժով՝ հայագիտական մամուլի եւ «Հայկական Սովետական Հանրագիտարան»ի էջերուն մէջ իր ստորագրած բազմաթիւ ուսումնասիրութիւններէն ու յօդուածներէն անկախ, առանձին հատորով կը հրատարակէ «ՄէՏԷՕՐԱ» ՀԱՆԴԻՍԼ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԼՈՒՍԱԽԱՐԱԿԱՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ Մէջ (Երեւան, 1977), եւ ԶՄԻՒԹ-ՆԱՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՈՒԼԼ 1839-1860 թթ. (Երեւան, 1980) աշխատասիրութիւնները: Իսկ կնոջ՝ ժենիա Սերունեանի հեղինակցութեամբ կը պատրաստէ նաեւ Ստեփան Ռսկանի «ԱՐԵՒԵԼՔ» (1855-1856) եւ «ԱՐԵՒՄՈՒՏՔ» (1859-1864-1865) (Երեւան, 1980), եւ «ԾԱ-ՂԻԿ» (1861-1867) ՀԱՆԴԻՍԼ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ (Երեւան, 1983) ծանօթագրուած մատենագիտական հատորները: Իրմէ անտիպ կը մնայ ՄՏԵՓԱՆ ՈՍԿԱՆ մենագրութիւնը:

Մ. Յակոբեան կը մահանայ 1983 թ.ի նոյեմբերին, Երեւան:

## ԲԵՆԻԱՄԻՆ Կ. ԺԱՄԿՈՉԵԱՆ (1895-1984)

Բենիամին Կարապետի ժամկոչեան ծնած է Հայնի (Տիգրագիրի նահանգ), 1895 թ.-ին: Մանկութ որբացած, հազիւ չորս տարեկան՝ մուտք կը գործէ Մամիւրէթ էլ Ազիզի (Խարբերդի նահանգ) Գերման որբանոցը, ուր նաեւ կը ստանայ իր նախակրթութիւնն ու միջնակարգ ուսումը, իսկ 1915 թ.-ին կ'աւարտէ նոյն հաստատութեան Ռւսուցչանոցի բաժինը: Համաշխարհային Ա. Պատերազմի տարիներուն, թուրքերու կողմէ հայոց դէմ գործադրուած խֆղժութիւնները զինք կը նետեն փոթորկալից կեանքի մը: Շրջան մը որբանոցին փուլին մէջ իբրեւ բանուոր աշխատելի ետք, 1916 թ.-ին կ'ապաստանի Երիզա,



ապա՝ 1917թ.ին կամաւոր կը զինուորագրուի Զօր. Անդրանիկի բանակին մէջ: 1918թ.ին Կարինի մէջ կը վիրաւորուի ու կը փոխադրուի Թիֆլիս, ուր կը բոլորէ ապաքինման շրջան մը, միաժամանակ՝ իր ապրուստը ապահովելու համար կը զբաղի մանր առեւտուրով: 1919թ.ին կ'անցնի Կ. Պոլիս, ուր երեք ամիսներ՝ Ղալաթիոյ Կեդրոնական Վարժարանին մէջ կը վարէ Տարագրելոց Յանձնախումբի քարտուղարութիւնը: 1920թ.ին կը տեղափոխուի Ատանա, ուր նախ իրրեւ ուսուցիչ կը պաշտօնավարէ Արդարեան Վարժարանին մէջ, իսկ 1921թ.ին՝ կը ստանձնէ քաղաքին Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարժարանի տնօրէնութիւնը: Կիլիկիոյ պարպումին (1922թ.) կ'անցնի Լիբանան, եւ յաջորդաբար ուսուցչական պաշտօն կը վարէ նախ Ճէլ էլ Տիպի Ամերիկեան Նպաստամատոյցի Որբանոցին, ապա՝ 1923-1924թթ.-ուն՝ Հ.Բ.Լ.Մ.ի Քէլէկեան Որբանոցին, իսկ 1924-1926թթ.-ուն՝ Ազգային Սր. Նշան Վարժարանին մէջ: 1930թ.ին կը ստանձնէ քեմբի Սահակեան Վարժարանի տնօրէնութիւնը: 1939-1941թթ.-ուն՝ Ճիպէյլի դանիական Թունոց Բոյնի որբանոց-դպրոցին մէջ պաշտօնավարելէ ետք, կը վերադառնայ Սահակեան Վարժարան, որուն տնօրէնութիւնը կը վերստանձնէ, ու զայն կը վարէ մինչեւ 1974թ.՝ Հանգստեան կոչուիլ:

Բարեխիղճ, կարգապահ ու խստապահանջ մանկավարժ, Բ. Ժամկոչեան՝ ժամանակներուն պարտադրած ամենէն աննպաստ պայմաններուն մէջ, կը ճեռնարկէ նախակրթարանի ու միջնակարգի բազմաթիւ դասանիւթերու փոքրածաւալ դասագիրքերու պատրաստութեան, որոնք երկար տարիներ գործածութեան մէջ եղած են իր տնօրինած կրթական հաստատութեան մէջ: Բ. Ժամկոչեանի գրչին կը պատկանին նաեւ երկու աշխատասիրութիւններ, որոնք իրենց առանձնայատուկ տեղը ունին հայ ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ. ՀԱՅՆԻ (Պէյրութ, 1952), ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԱՄԻՒՐԵԹ ԻԻԼ Ա-ԶԻՉԻ ԳԵՐՄԱՆ ՈՐԲԱՆՈՑՆԵՐՈՒ (Պէյրութ, 1973):

Բ. Ժամկոչեան կը մահանայ 1984թ.ի Յունուարի 13-ին, Պէյրութ:

## ՌՈՊԵՐ ԿՈՍԷԼ

(1902-1984)

Ռոպէր Կոտէլ ծնած է Ժընեվ (Զուիցերիա), 1902թ.ի Օգոստոսի 7-ին: 1923 թ.ին կ'աւարտէ տեղւոյն Համալսարանի Գրականութեան Բաժանմունքի ընթացքը ու Կ'արժանանայ Լիսանսիէ էս Լեբը աստիճանին: 1926 թ.ին կը մեկնի Կ. Պոլիս, ուր իբրև Փրանսերէն լեզուի ուսուցիչ՝ հինգ տարիներ կը պաշտօնավարէ Կալաթայ Սարայ լիսէին մէջ, միաժամանակ լատիներէն դասաւանդելով Կ. Պոլսոյ անգլիական գլուխին մէջ: Կ. Պոլսոյ մէջ կը սորվի Հայերէն ու թրքերէն լեզուները: Հայերէնի ուսուցիչ կ'ունենայ նախ Բանկալթիի Վենետիկեան Միլիթարեան Վարժարանի վարդապետ մը, եւ ապա՝ ծանօթ մանկավարժ՝ Արամ Նիկողոսեան: 1930 թ.ին կ'ամուսնանայ Հայուհիի մը՝ Օր. Մելինէ Փափազեանի հետ: 1931 թ.ին Ռոպէր Կոտէլ կը վերադառնայ Ժընեվ, ուր շրջան մը Փրանսերէն, լատիներէն եւ ընդհանուր ազգաց պատմութիւն դասաւանդելէ ետք տեղւոյն կրթական Հաստատութիւններուն մէջ, 1937 թ.ին, Հայերէն, լատիներէն ու թրքերէն լեզուներու դասախոս կը նշանակուի Ժընեվի Համալսարանին մէջ:

Համաշխարհային Բ. Պատերազմին՝ զուիցերիական բանակին մէջ իր զինուորական ծառայութիւնները մատուցանելէ ետք կը վերադառնայ ուսուցչական ասպարէզին: Զուիցերիացի լեզուագէտ Ֆերնան տը Սոսիւրի մասին պատրաստած զոկտորական իր աւարտաճառը (թարգմանուած նաև ճարուներէնի) առաւել վարկ կը պարզեւէ անոր անուան: 1950 թ.ին, գնահատելով իր դասախոսական ծառայութիւնը Ժընեվի Համալսարանին Գերազոյն Խորհուրդը Ռոպէր Կոտէլի կը շընորհէ ուսուցչապետի կոչում:

Զուիցերիոյ կառավարութեան յատուկ կարգադրութեամբ՝ Ռոպէր Կոտէլ իր երկիրը կը ներկայացնէ Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ գումարուած լեզուագէտներու միջազգային ժողովին, որուն ենթայանձնախումբերէն մէկուն ատենապետ ալ կ'ընտրուի: Հոն գըտնուած ժամանակամիջոցին՝ Հայերէն լեզուի ու Հայ գրականութեան մասին դասախոսութիւններ կը կարգայ Հարվըրտի ու Գալիֆորնիայի Համալսարաններուն մէջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի մասնաւոր հրաւերով Ռոպէր Ռոպէր Կոտէլ 1979 թ.ին կ'այցելէ Հայաստան, ուր հրապարակային

դասախրանութիւններ կը կարդայ էջմիածնի ձեմարանի եւ Երեւանի Պետական Համալսարանին մէջ:

1982 թ.ին, իր ծննդեան ութսունամեակին առիթով, Ռոպէր Կոտէլ կը ստանայ Վեհափառ Վազգէն Ա.ի չնորհաւորական գիրը։ Իսկ 1983 թ.ին Ժընեւ քաղաքը՝ իր պատուաւոր հինգ քաղաքացիներու շարքին կը պատուէ նաեւ Ռոպէր Կոտէլը, ու զայն կը պարզեւատրէ ուկէ շքանշանով։

Մանօթ լեզուագէտ, Ռոպէր Կոտէլ (ան գիտէր տասնվեց լեզուներ), տասնամեակներու վրայ երկարած իր գիտահետազօտական կեանքի ընթացքին կը ստորագրէ մեծ եւ փոքր աւելի քան յիսուն աշխատասիրութիւններ, որոնց մէջ նաեւ հայերէն լեզուի ու հայ գրականութեան մասին ուսումնասիրութիւններ։

Ռոպէր Կոտէլ կը մահանայ 1984 թ.ի Յունիսի 3-ին, Ժընեւ։

## ԱՆԱՏՈԼԻ Լ. ԵՍԿՈԲՍՈՆ (1906-1984)

Անատոլի Լ. Եսկոբսոն ծընածէ Լուգա (Լենինկրատի մարզ), 1906 թ.ի Օգոստոսի 22-ին։ Մոսկովայի մէջ՝ 1922 թ.ին միջնակարգ ուսումը աւարտելէ ետք, մուտք կը գործէ Մոսկովայի Առաջին Պետական Համալսարանի Ֆիզիքա-մաթեմաթիկական Բաժանմունքը, ուրկէ կը տեղափոխուի Լենինկրատ, եւ իր ուսումը կը շարունակէ տեղի համալսարանի Լեզուագիտութեան ու Նիւթական Մշակոյթի Պատմութեան Բաժանմունքին մէջ, որուն ընթացքը կ'աւարտէ 1929 թ.ին։ Տակաւին ուսանող՝ 1925-1927 թթ.-ուն, ան կը մասնակցի Հին Ղրիմի, Սուդակի եւ Խերսոնեսի մէջ գործող հնագիտական արշաւախումբի աշխա-



տանքներուն։ Ն. Մառի եւ Յ. Օրբելիի գիտական դպրոցին մէջ սնած երիտասարդ գիտնականը կը սկսի մեծ հետաքրքրութիւն ցուցաբերել Հայաստանի նիւթական մշակոյթին հանդէպ։ 1929 թ.ին Յ. Օրբելիի գլխաւորած արշաւախումբին հետ՝ առաջին անգամ ըլլալով կը մեկնի Հայաստան, իսկ 1936 թ.ին, անոր ղեկավարութեամբ կը մասնակցի Ամբերդի պեղումներուն։

1930 թ.էն սկսած Ա. Եակոբսոն պաշտօնի կը կոչուի ՍՍՀՄ Գիտական Ակադեմիայի Նիւթական Մշակոյթի Պատմութեան ինստիտուտին մէջ, ուր եւ կը շարունակէ իր գիտական գործունէութիւնը մինչեւ իր վերջին օրերը՝ աշխատակիցի, կրտսեր եւ ապա աւագ գիտաշխատողի պաշտօններով։

1941 թ.ին Ա. Եակոբսոն կը ստանայ Պատմական Գիտութիւններու թեկնածու աստիճանը։ Ապա՝ Համաշխարհային Բ. Պատերազմի օրերուն, կը մասնակցի Լենինկրատի պաշտպանութեան մարտերուն։ 1942 թ.ին կը տեղափոխուի Խվանովա, ուր ապաքինման շրջան մը բոլորելէ ետք կ'անցնի Մոսկովա, ուր մինչեւ 1945 թ. կը շարունակէ աշխատիլ իր պաշտօնավարած հիմնարկի տեղի կեղրոնին մէջ։ Նոյն թ.ին կը վերադառնայ Լենինկրատ՝ իր պաշտօնին։ 1946-1948 թթ.ուն՝ Հայաստանի մէջ կ'ուսումնասիրէ ու կը չափագրէ շարք մը հայկական ճարտարապետական կոթողներ, ինչպէս՝ Տաթեւ, Խորակերտ, Գանձասար եւլն։ 1961 թ.ին, պաշտպանելէ ետք «Միջնադարեան Խերսոնես» խորագրուած իր աւարտաճառը, կ'արժանանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանին։

Հայաստանի ճարտարապետութեան հանդէպ իր ունեցած հետաքրքրութիւնը կը մղէ զինք յաջորդական աշխատասիրութիւններով խոր ուսումնասիրութեան ենթարկել հայկական արուեստի ու ճարտարապետութեան բնոյթն ու նկարագրը, անոնց անցած ճանապարհը, ինչպէս եւ ունեցած առընչութունները հարեւան երկիրներու արուեստներուն ու ճարտարապետութեան հետ։

Ա. Եակոբսոն արժանացած է «Աշխատանքային Կարմիր Դրոշ» շքանշանին, իսկ 1981 թ.ին, ծննդեան 75-ամեակին առիթով, Հայկական ՍՍՀ Գերագոյն Սովետի Պատուղքին։

Ա. Եակոբսոնի, յատկապէս հայկական ճարտարապետութեան հայող աշխատասիրութիւններէն յիշենք՝ ԱԿՆԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ե-ԺԼ ԴԴ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ (1950), ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՓՈԽՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՉ ԿԱՊԵՐԸ (1970), ՊԱԼՔԱՆՆԵՐԻ, ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ, ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՒ ՄԻԶԻՆ ԱՍԻԱՅԻ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՑԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ (1970), ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԲԻՒԶԱՆ-

ԴԻԱՅԻ ՎԱՂ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՓՈԽՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ (1973), ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՈՒՐԻԱ. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ (1975), ԿՈՎԿԱՍԵԱՆ ԱՀՈՒԱՆՔԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ (1977), ՎԱՂ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՐՈՊԼԵՄՆԵՐԸ (1983) աշխատասիրութիւնները:

Բոլոր աշխատասիրութիւնները լոյս տեսած են ռուսերէնով, Լենինկրատի, եւ կամ՝ Մոսկուա-Լենինկրատի մէջ:

Ա. Էջորովտովիչ Եակոբսոն կը մահանայ 1984թ.ին, Լենինկրատ

## ԱՐԱՄԱՅԻՍ Ն. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ (1911-1984)

Արամայիս Նաւասարդի Մնացականեան ծնած է Բիւրական (ՀՍՍՀ-ի Աշտարակի շրջան), 1911 թ.ին: Նախակրթութիւնն ու միջնակարգ ուսումը ամբողջացընելէ ետք, 1940 թ.ին կ'աւարտէ Հայկական Մանկավարժական ինստիտուտի Պատմութեան Բաժանմունքը: Համաշխարհային Բ. Պատերազմի բռնկումով, 1942 թ.ին կը մեկնի ճակատ, ու Դրիմի եւ Անդրկովկասի ռազմաճակատներուն վրայ կը վարէ խմբագրական աշխատանք: Պատերազմի աւարտին՝ 1945 թ.ին կը ստանայ Պատմական Գիտութիւններու թեկնածու աստիճան: 1946 թ.ին գօրացրուելով բանակէն՝ պաշտօնի կը կոչուի Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտին մէջ, ուր կը ստանձնէ Հայրենական Մեծ Պատերազմի Պատմութեան բաժնի վարիչի պաշտօնը: Ապա՝ յաջորդաբար կը վարէ «Լենինեան Ուղիով» եւ «Կուսակցական Խօսք» պարբերականները: Սկսած 1953 թ.էն ան ամբողջութեամբ կը նուիրուի գիտահետազոտական աշխատանքի: 1953-1954 թթ.ուն՝ ան կը վարէ Գիտութիւններու Ակադեմիայի գիտնական քարտուղարի պաշ-



տօնը: 1954-1958 |թթ.ուն՝ կը ղեկավարէ Մարքսիզմ-Լենինիզմի հնատիտուտի Հայկական Մասնաճիւղը: 1957 թ.ին կը ստանայ Պատմական Գիտութիւններու Դոկտոր աստիճանը: 1958 թ.էն սկսած կը պաշտօնավարէ ԳԱ Պատմութեան ինստիտուտին մէջ, նախ որպէս աւագ գիտաշխատող, եւ ապա՝ իրրեւ բաժնի վարիչ: 1966 թ.ին անոր կը չնորհուի Փրոֆեսորի կոչում: 1980 թ.ին՝ ան կը կոչուի ԳԱ Սոցիալիստական Ազգերի Զարգացման ու Մերձեցման Պրոյեմների Հանրապետական Գիտական Խորհուրդի նախագահի պաշտօնին: Ան երկար տարիներ կը մնայ ՀՍՍՀ-ի «Գիտելիք» ընկերութեան վարչութեան նախագահութեան անդամ, ու կը վարէ հանրապետական վարչութեան նախագահի տեղակալի պաշտօնը: Խմբագրական, գիտահետազօտական եւ հասարակական իր աշխատանքներուն զուգահեռ՝ 1945 թ.էն սկսած՝ Ա. Մնացականեան իրրեւ դասախոս կը պաշտօնավարէ նաեւ Թիֆլիսի Պուշկինի անուան, եւ Երեւանի Խաչատուր Աբրովեանի անուան Մանկավարժական ինստիտուտներուն մէջ, ինչպէս եւ ՀԿԿ Կենտկոմի Կուսակցական Դպրոցի եւ Երեւանի Պետական Համալսարանին մէջ:

Տարբեր ասպարէզներու մէջ իր տարած աշխատանքներուն համար Ա. Մնացականեան տարբեր առիթներով կ'արժանանայ «Կարմիր Աստղ», եւ «Գիտելիք» ընկերութեան բարձրագոյն գնահատանքին՝ Ակադ. Վաւելովի շքանշանին, ինչպէս եւ «Ծագմահայրենասիրական Աշխատանքի Գերազանցիկ»ի կոչումին:


Հայ ժողովուրդի պատմութեան նորագոյն լրջանի մասնագիտ, Ա. Մնացականեանի գրչին կը պատկանին տուեալ ժամանակաշրջանի հարցերը յուղող բազմաթիւ յօդուածներ, աշխատասիրութիւններ ու մենագրութիւններ: Առանձին հատորներով լոյս ընծայած է՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՐԴԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, 1941-1945 թթ. (Երեւան, 1954), ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԱՍՆԻԿԵԱՆ (Երեւան, 1955), ՌԵՒՈԼԻՒՑԻԱՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ եի ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿ-ՆԵՐԸ (Երեւան, 1961), Վ. Ի. ԼԵՆԻՆԸ եի ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ (Երեւան, 1963), ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԵԲԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ ՌՈՒՍԻԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ (Երեւան, 1965), ՀԱԿՏԵՄԲԵՐԻ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ՎՐԱՅ (Երեւան, 1967), ՀՆԴԻԼՄ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒԹԵԱՆ (Երեւան, 1976), ՄԱՐՇԱԼ ԲԱԴՐԱՄԵԱՆ (Երեւան, 1978) աշխատասիրութիւնները: Իր գրչին կը պատկանի նաեւ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ եի ԱԶԳԱՑԻՆ ՎԵՐԱՄՆՈՒՆԴԸ («Յուշամատեան Մեծ Եղեռնի», Պէյրութ, 1965, էջ 11-71) աշխատութիւնը:

Ա. Մնացականեան կը մահանայ 1984 թ.ի նոյեմբերի 18-ին, Երեւան:

**ԱՌԱՔԵԼ Ն. ՊԱՏՐԻԿ**  
**(1894-1984)**

**Առաքել Նշանի Պատրիկ**  
 (Պատրիարքեան) ծնած է Սեբաստիա, 1894 թ.ի նոյեմբերի 28-ին։ Ան իր նախակրթութիւնը կը ստանայ ծննդավայրի Ազգային Արամեան Վարժարանին մէջ, ուր 1909-1913 թթ.ուն, բախտը կ'ունենայ աշակերտելու Դանիէլ Վարուժանի։ Հազիւ ուսումնաւարտ, Եւղոկիոյ Առաջնորդ Շաւարշ Մ. Վրդ. Սահակեանի յանձնարարութեամբ՝ Սեբաստիոյ եւ Եւղոկիոյ միջեւ գտնուող Արդովայի դաշտի հայարնակ հինգ գիւղերու պատանիներուն համար կը կազմակերպէ կեդրոնական վարժարան մը։ Սակայն վրայ կը համաշխարհային Ա. Պատերազմը, ու Առաքել Պատրիկ կը զինուորագրուի։ 1915 թ.ին կ'աքսորուի Գոնիա, ուր հրաշքով կը փրկուի գնդակահարութեան ստոյգ որոշումէն։ 1918 թ.ին, զինադադարէն ետք կ'անցնի Կ. Պոլիս։ 1920 թ.ին կը մեկնի Խոտլիա, ուր կը հետեւի Հռոմի եւ Միլանոյի Լէոնարտոյ Տա Վինչիի անուան նկարչական ակադեմիաներու դասընթացքներուն։ Ապա կ'անցնի Բարիգ, ուր տարի մը կը նուիրէ մասնագիտանալու նկարչութեան արուեստին։ 1925 թ.էն ըսկած, Ա. Պատրիկ՝ իրրեւ գծագրութեան ուսուցիչ կը պաշտօնավարէ Գահիրէի Գալուստեան, նուպարեան եւ Պէրպէրեան վարժարաններուն մէջ։ 1932 թ.ին կ'անցնի Կիպրոս, ուր մինչեւ 1936 թ. կը պաշտօնավարէ Մելգոնեան Կրթական Հաստատութեան մէջ։ 1937 թ.ին կը վերադառնայ Գահիրէ, ուր հրատարակչական հաստատութեան մը մէջ նկարչական բաժնի վարիչի պաշտօնին զուգահեռ, կը նուիրուի ազգային-հասարակական գործունէութեան։ Կը հանդիսանայ հիմնադիրներէն մէկը «Հայ Գրքի Բարեկամներու Միութիւն»ի, ինչպէս եւ «Հայ Մշակոյթի Բարեկամներու Միութիւն»ի։

1947 թ.ին Ա. Պատրիկ կը մեկնի Հայաստան, ուր պաշտօնի կը կոչուի Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանին մէջ։ Մէկ քանի տարի կը մասնակցի Դուինի հնագիտական պեղումներու աշխա-



տանքներուն: Կ'ընտրուի Հայաստանի Նկարիչներու Միութեան անդամ: Ա. Պատրիկի նկարները զլիսաւորաբար կը նպատակադրեն վերակենդանացնել հայ ժողովուրդի պատմական անցեալը:

Նկարիչ, ազգագրագէտ, բանասէր ու պատմաբան, Ա. Պատրիկ յօդուածներ ու նկարներ կը ստորագրէ «Էջմիածին», «Սովետական Հայաստան» եւ «Նոր Սեբաստիա» ամսաթերթերու մէջ: Հայագիտական թերումով՝ Ա. Պատրիկ առանձին հատորներով կը հրատարակէ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ (Գահիրէ, 1946), ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԸ ԻՄ ՑՈՒՇԵՐՈՒՄ (Երեւան, 1965), ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱՉ (Երեւան, 1967), ՊԱՏՄԱԳԻՐՔ ՑՈՒՇԱՄԱՏԵԱՆ ՍԵԲԱՍՏԻՈՆ եւ ԳԱԼԻԱՌԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ, Ա. ՀՏԲ. (Պէյրութ, 1974), Բ. ՀՏԲ. (ԱՄՆ, 1983) աշխատասիրութիւնները: Հրատարակելի կը մասն անոր ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱԶՔԱՐԵՐԻ ԱՐՈՒԵՍՏԸ եւ ՈՒԹՅԱՑԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ Ա-ՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ երկերը:

Առաքել Պատրիկ կը մահանայ 1984 թ.-ին նոյեմբերի 15-ին, Երեւան:

## ԿՈԶՄՈՑ ԿՈԶՄՈՑԵԱՆ (1913-1984)

Կոզմոյ Կոզմոյեան ծնած է Սեբաստիա, 1913 թ.-ին: Մանկութինք եւս զոհերէն մէկը Համաշխարհային Ա. Պատերազմի ընթացքին թուրքերու կողմէ զործադրուած հայահալած քաղաքականութեան, իր անմիջական հարազատներուն հետ կը բռնէ զաղթի ճամբան, ու 1924 թ.-ին կը հաստատուի Հայաստան, ուր իր նախակրթութիւնն ու միջնակարգ ուսումը աւարտելէ ետք, 1940 թ.-ին նաև կ'աւարտէ Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունքի դասընթացքը: Ապա՝ մանկավարժական աշխատանքով կը մեկնի Էջմիածնի շրջան, ուր մէկ քանի տարիներ պաշտօնավարելէ ետք, կը վերադառնայ Երեւան, ուր, 1948 թ.-ին՝ պաշտօնի կը կոչուի Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտին մէջ, ուր եւ կը շարունակէ պաշտօնավարել մինչեւ վերջ, իր հետաքրքրութիւնն ու ուշագրութիւնը գըլխաւորաբար կեղրոնացնելով Հայաստանի աճող քաղաքներուն ու ճարտարարուեստի կարեւոր կեղրոններուն պատմութեան: 1961 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ Գիտութիւններու Ակադեմիան որոշում կը կայացնէ ստեղծելու Սովետական Հայաստանի քաղաքներուն եւ արդիւնաբերական կեղրոններուն նուիրուած մատենաշար մը, որուն իրականացման մէջ մեծ բաժին կ'ունենայ Կոզմոյ Կոզմոյեան: Այս գծով անոր

գրչին կը պատկանին՝ ԵՐԵՒԱՆԻ Ֆ. Է. ԶԵՐԺԻՆՍԿՈՒ ԱՆՈՒԱՆ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ 50 ՏԱՐԻՆ (Երեւան, 1956), ԼԵ-ՆԻՆԱԿԱՆ (Երեւան, 1957), ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԱԼ. ՄԻԱՍՆԻԿԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ 25 ՏԱՐԻՆ (Երեւան, 1958), ԿԻ-ՐՈՎԱԿԱՆ (Երեւան, 1960), ԱԼԱՎԵՐԴԻ (Երեւան, 1966), ՀՈԿՏԵՄ-ԲԵՐԵԱՆ (Երեւան, 1971), ՔԱՂԱՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՍՈՎԵՏԱ-ԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 1920-1970 (Երեւան, 1978), եւ այլ աշխատա-սիրութիւններ։

Կողմոյ Կողմոյեան կը մահանայ 1984 թ.ի նոյեմբերին, Երեւան։

## ԳՈՒՐԳԵՆ Կ. ԵԱԶԸՃԵԱՆ (1898-1984)

Գուրգէն Եազըճեան ծնած է 1898 թ.ին, Այնթապ: Նախակըր-թութիւնը կը ստանայ ծննդավայ-րի Վարդանեան Վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ կ'ըլլայ 1913 թ.ին: Միջնակարգ ուսման համար նոյն թուականին մուտք կը գործէ Այնթապի նորաբաց Կիլիկեան ձեմարանը, ուրկէ կը ստիպուի հեռանալ 1915 թ.ին եւ ապաստանիլ Հալէպ, Համաշխար-հային Առաջին Պատերազմի ըն-թացքին Թուրքերու կողմէ հայոց դէմ գործազրուած հալածանքի ու տեղահանութեան քաղաքականու-թեան պատճառով: Հալէպի մէջ տարի մը փախստական ապրելէ ետք, կը յաջողի պաշտօն մը ապահովել Պաղտատի Երկաթուղիի Երբորդ Բաժանմունքին մէջ (Ռաս-իւլ-Այն-Տարպասիէ), ուր կը պաշտօնա-վարէ երկու տարիներ՝ 1916-1918 թթ.: 1919 թ.ին կը մեկնի Պէյրութ, ուր կը յաճախէ տեղի Փրանսական Սէն Ժողէֆ Համալսարանը, որուն



նախապատրաստական ընթացքը կ'աւարտէ, ու կը ստանայ բարձրագոյն միջնակարգի վկայականին համազօր պաքալորդիան: 1920 թ.-ին կը մեկնի Բարիգ, ուր կը հետամտի համալսարանական ուսման, հետեւելով իրաւագիտութեան դասընթացքներուն: Նիւթական անձուկ պայմանները կը ստիպեն զինք որ հրաժարի մասնագիտական բարձրագոյն ուսումէ ու բաւարարութ Պահակաւոր իրաւագիտութեան վկայականով: Ապա կը նետուի կեանքի ասպարէզ, միաժամանակ՝ սակայն, ուշադրութիւնը սեւեռելով պատմագիտութեան վրայ, ուր զինք հետաքրքրող որոշ նիւթերու շուրջ նաեւ կը ստորագրէ շարք մը ուսումնասիրութիւններ:

Գուրգէն Եազըճեան գլխաւորաբար աշխատակցած է «Հայ Անթէպ» (ապա՝ «Նոր Այնթապ») պարբերաթերթին (Պէյրութ), ուր օգտագործած է «Կուրկէն» գրչանունը: Հրապարակագրական ու յուշագրական իր յօդուածներէն անկախ, ան կը հրատարակէ՝ ՈՒՂԵ-ԻՈՒՈՒԹԻՒՆ ՄԸ ԴէՊԻ ՄՈՎՔ-ՕՍՖ («Հայ Անթէպ», Դ.Տարի, 1963 թիւ 1, էջ 17, թիւ 2, էջ 21), ՆԻՒԹԵՐ ԽԱԶԱԿՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵՆՔ-ՄԵՐ ՓԵՍԱՆԵՐԸ («Հայ Անթէպ», Է.Տարի, 1966, թիւ 4, էջ 4, Հ.Տարի, 1967, թիւ 3, էջ 3, թիւ 4, էջ 26, Թ.Տարի, 1968, թիւ 1, էջ 3, թիւ 2, էջ 6, թիւ 3, էջ 5, Ժ.Տարի, 1969, թիւ 1-2, էջ 6), ՆԻԶԻՊԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ («Նոր Այնթապ», Ժ.Տարի, 1971, թիւ 3-4, էջ 9), ՆԻՒԹԵՐ ԽԱԶԱԿՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵՆՔ-ՉՈՐՄ ՔՈՅԲԵՐ («Նոր Այնթապ», Ժ.Տ.Տարի, 1973, թիւ 1-2, էջ 46, թիւ 3, էջ 29) ուսումնասիրութիւնները: Առանձին հատորով կը հրատարակէ ԱՊՏԻՒԼ ՀԱՄԻՑ Բ. ԿԱՐՄԻՐ ՍՈՒԼԹԱՆԸ, Յարակցարար՝ Օսմանեան Պատմութիւն և Հաստատութիւններ (Պէյրութ, 1980), մեծածաւալ մենագրութիւնը (900 էջ): Իր իսկ վկայութեամբ ցարդ անտիպ կը մնայ իր ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԽԱԶԱԿՐԱՅ աշխատասիրութիւնը:

Գուրգէն Կարապետի Եազըճեան կը մահանայ 1984 թ.-ի ամառը, Նիս (Ֆրանսա):

